

171

631

5(075)  
4-29

1920

5(075) սր  
4-29

ԱՆԴՐԱՆԻԿԱԿՐՈՒԹԵԱՆ

# SURP ԳԻՏՈՒԹԵԱՆ

Ա. Տ. Պ.

Հ. Տ. Ս Պ Ա Գ Ր Ո Ւ Բ Ի Ւ Ն Յ Հ.



8437  
9337

Կ Ս Ւ Բ  
Տ Ա Մ Ա Ր Ա Ր Ա Ր Ա  
1920

2010

5811-57

26.95/ար

8 ԱՐԿ

1. Զուրբ
2. Զուրբ նեղո և մըն է
3. Համելիցիներ և բյուր
4. Յորին և հունձք
5. Խաղաղը
6. Խաղաղով ի՞նչ կը պատրաստեն
7. Հաստատուն մարմիններ
8. Հաստատուն և հեղուկ մարմիններ
9. Կառուն
10. Կառուն (շարք)
11. Կարծր և կալոր մարմիններ
12. Խակոս մարմիններ
13. Եռնը
14. Կաւը
15. Խեցելները ի՞նքի և կը պատրաստեն
16. Ութւծք
17. Գայլը և ողուլը
18. Հաւքափի Թայումելը
19. Բոյսերուն կեանք
20. Ազի կտոր դը
21. Աղը
22. Եսքար
23. Աշխարը
24. Բայսերուն արմատը
25. Արմատին պաշտօնը
26. Գետնախնձոր
27. Կովը
28. Կոթ
29. Կարագ
30. Պանիր
31. Բայսերուն ցողունը
32. Տերեւը
33. Ո՞ր տիրեմները իրը բանջառ զէն կը լույլ ծածուին
34. Փայտը
35. Փայտածուիր
36. Ծաղիկ
37. Մեզու և մեղք
38. Սանձկակն իսեւ ի՞նչ կը հավանա՞ր
39. Բար-Նու

ՀՀ Ռազմական Օ. 22  
ՏԱՐԵՐՔ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ

Ա. ՏԱՐԻ

1. ԶՈՒՐԸ

Մեր շուրջը շատ մը հետաքրքրական բաներ կը տեսնենք, այս գասերու ընթացքին՝ պիտի աշխատինք հետզհետէ, զանոնք ճանչնալ։ Մեր այս առաջին դասին մէջ մեր ամենօրուայ գործածած ջուրին վրայ պիտի խօսինք։



Առնենք գաւաթ մը թեփ և գաւաթ մը ջուր։

2002



5811-57

նախ գաւաթով թեփը սեղանին վրայ լիցնենք թե-  
փով պղտիկ բլուր մը կը կազմուի, այնպէս չե՞:

Հիմակ ալ գաւաթով ջուրը առնենք ու սեղանին  
վրայ պարպենք, և միշտէս որ թեփով պղտիկ բլ'ւր  
մը կազմեցնենք, նոյնը ջուրով ալ փորձենք.

Կը տեսնէք թէ ջուրը չիրնար թեփին, ալիւրին կամ  
հողին պէս դէկ մը կազմել, քանի որ, ջուրը, ո՛ւր որ  
ալ ըլլայ, միշտ հարթ երես մը կ'ունենայ:

Ուրիշ փորձ մը ես: Առնենք փոքրիկ գաւաթ մը  
և սեղանին վրայ դրուած մեծ գաւաթին ջուրը անոր  
մէջ պարպենք: Կը տեսնէք թէ՝ փոքրիկ գաւաթը մին-  
չև բերանը լիցուեկ վերջ, եթէ անոր վրայ քիչ մը  
ջուր ևս լիցնենք, ջուրը փոքրիկ գաւաթին եղերքնե-  
րէն դուրս թափիկ կ'սկսի և անկէ ալ գետինը կը վա-  
զէ: Դիտած էք արդէն որ, անձրեսի կաթիները, ծորա-  
կէն դուրս ելլող ջուրը ևն, միշտ գէափ վար կը վազն:

Այս գասը աւարտելիք առաջ, ջուրին վրայ ուրիշ  
գուարճալիք փորձ մ' ալ կրնանք լնել: Առնենք ջուրի  
մէջ թրջուած սա խոզանակը և գայն շարժենք: Կը  
տեսնենք անմիջապէս որ՝ խոզանակին ծծած ջուրը, կա-  
թիներու բաժնուած ասղին անդին կը թուշտի և անձ-  
րեսի կաթիներու նման, հատիկ հատիկ վար կը թափի:

**Ա.Մ.Փ.Ո.Փ.Ո.Ա.Վ.** — 1. Ջուրով երբէք դէկ մը չկազմուիր. 2.  
Ջուրը միշտ հարթ երես մը կ'ունենայ. 3. Ջուրը միշտ դէափ վար  
կը վազէ. 4. Ջուրը փոքրիկ կաթիներու բաժնուած կը ցրուի:

## 2. ԶՈՒՐԸ ՀԵՂՈՒԿ ՄԸՆ Է

Մեր առաջին դասին մէջ սորվեցանք թէ՝ յուրով  
դեղ մը չկրեար կազմուիլ, թէ՝ անիկա հարը կրես մը  
կ'ունենայ, միշտ դափի վար կը վազէ եւ կլոր կարիշ-  
ներու բաժնուած կը ցրուի:

Սակայն՝ ջուրին մրայ սորվելու ուրիշ հետաքրքրա-  
կան բաներ ալ ունինք: Զօր օրինակ եմէ մեզի հար-  
ցուի թէ՝ ջուրը ի՞նչ ձև ունի, մէկէն չպիտի կրնանք  
պատասխան մը գտնել, բայց չատ պարզ օրինակով մը  
կրնանք հասկնալ թէ՝ իրաւամբ ջուրը ունէ որոշ ձև  
ունի՞ թէ ո՛չ:

Սեղանին վրայ գտնուած խոչը գաւաթին ջուրը,  
յաջորդաբար պարզենք քառակուօնի թիթեղի մը, յետոյ  
կոր չփի մը և ամէնէն վերջը սա պնակին մէջ: Հիմա,  
կրնանք ըսել թէ՝ ջուրը ի՞նչ ձև ունի:

Կը տեսնեմ որ՝ բոլորդ ալ պատրաստ էք պատաս-  
խանելու: Ուրիշներ, ամէնքս միասին բարձրած ոյն խոր-  
հնիք:

Քանի որ յուրը ո՛ր ամանին մէջ որ լեցուցինից այդ  
ամանին ձեւը տուաւ, ուրեմն շատ պարզ է թէ՝ յուրը  
իմինին որոշ ձև մը չ'ունի, այդ միշտ իր ամանին ձե-  
ւը կ'առնե:

Ինչպէս ջուրը, նոյնպէս կաթը, օղին, գինին, քա-  
ցախը, ձէթը ևն, որոշ ձև մը չ'ունին: Այս տեսակ  
մարմիններուն հեղուկ մարմին անունը կուտանք:

**ԱՄՓՈՓՈԽՎՈՐ**.— Հեղուկ կ'ըսուին այն մարմինները որ՝  
1. Որոշ ձեւ մը չ'ունին. 2. Հարթ երես մը կը պահին. 3. Դեպի  
վար կը վազեն. 4. Դէղ մը չեն կրնար կրզմել. 5. Կաթիլ կաթիլ կը  
ցրուին. 6. Կաթիլները իրարու միացած կը հոսին կամ շար կը վազւ:

---

### 3. ՀԱՆՔՍՅԻՆՆԵՐ ԵՒ ԲՈՅԱԵՐ

Տեսնե՞նք, մեզմէ ո՞վ պիտի կրնայ ըսել անունը այն  
բաներուն որոնք հողին մէջէն դուրս կ'ելլին:

Աղը, կաւը, երկաթը, ոսկին, արծաթը, լուրիան  
գարին, ծաղիկները, ծառերը և շատ ու շատ ուրիշ բա-  
ներ հողէն դուրս կ'ելլին, այնպէս չէ։ Ասիկա ճիշդ է.  
միայն վատահ չենք թէ՝ բոլորն ալ արդեօք միւնոյն  
տեսակէն են:

Ասոնցմէ աղը, կաւը, երկաթը, ոսկին, արծաթը  
ո՞չ կը ծնին, ո՞չ կ'աճին եւ ո՞չ ալ կը մեռին, այլ  
հողին տակ թաղուած կը մնան և մենք հոգը փարկով  
զանոնք երկրի ծոցէն դուրս կը հանենք։ Հողէն դուրս  
բերուած այս տեսակ մարմինները հանեային մարմին  
կը հօչուին և այն գետինները ուրիէ հանքային մարմին-  
ները կ'ստանան հանէ կ'ըսուին։

Մինչդեռ լուրիան, ցորենը, զարին, ծաղիկները  
հանքայիններու պէս բնականէն հողին տակ թաղուած  
չենք դտներ, այլ, լնդհանրապէս, հողը մշակելէ ու ցա-  
նելէ վերջն է որ ասոնք կ'ստանանք։ Այս վերջինները

բոյս կը կոչուին. բոյսերը կը ծնին, կ'աճին ու կը  
մեռնին:

Եթէ ցորենի հատիկ մը առնելով խոնաւ հողի մէջ  
տնկենք, պիտի տեսնենք որ մէկ քանի օրէն կանաչ  
ծիր մը դուրս կուգայ. այս ծիրը հետզհետէ կը մեծուի,  
ծաղիկ կը բանայ, հասկ կը կազմէ և օր մ' ալ զեղնե-  
լով կը չորնայ և կ'աջնչանայ։ Միւս բոլոր բոյսերը,  
ինչպէս լուրիտն գարին, ծաղիկները, ծառերը են.  
ցորենին պէս կեանք կ'ունենան, այսինքն կը ծնին  
կ'ապրին և յեայ կը մնոնին. բայց քարը երկամթէ;  
ոսկին կտուը, բնաւ չեն փախուիր. որովհետև, թնչող ս  
արդէն սորվեցանք. հանքայինները կեանք չունին։

Երբ քար մը առնենք ու կը-  
տոր կտոր ընկնք, բոլոր մասերն  
ալ իրարու նուան պիտի գտնենք.  
բայց երբ ո և է բոյս մը առնենք  
և քննենք. պիտի տեսնենք որ  
անիկա զանազան մասերէ կազ-  
մուած է։

Բոյսերու հողէն վեր բարձրա-  
ցած մասը յողուն կը կաշուի.  
ցողունը շատ մը ճիւկերու բաժ.  
նուած կըլլայ և այդ ճիւղերուն  
վրայ կերեան անթիւ կանանչ  
տերեւներ և յաճախ գոյնզգոյն ձաղիկներ։ Այս դուր-  
ունքն երեցած մասերէն զատը բոլոր բոյսերն ալ ուրիշ



Կարեսը մաս մը ունին որ արևած կը կոչուի: Արժանոր հողին տակ կը գտնուի:

**Ա. Ա. Փ. Ռ. Փ. Ո. Խ. Ա. Մ.** — 1. Բոյսերը հողին մէջ կ'աճին, կեանք ունին, ոյսինքն կը ծնին, կ'ապրին և կը մեռնին: 2. Հանքայինները հողին մէջ թս զուած կը զունեար. կեանք չունին, ոչ կը ծնին, ոչ ալ կը մեռնին: 3. Հանքայիններուն բոլոր մասերն ալ իրարու կը նըմանին, բայց բոյսերուն մասերը իրարու չեն նմանիր: 4. Բոյսի մը զլատար մասերն են, արժան, ցողուն, տերև և ծաղիկներ:

#### 4. ՑՈՐԵՆ ԵՒ ՀՈՒՆՁՔ

Զեռքս ցորենի հասկ մը ունին, կ'ուզու արտօր ձեզի այս ցորենին պատրամիւնը ընել:

Երկրագործը աշխատ արօս կոչուած գործի քով արտս կը հեռի: Հերիել կը նշանակի հող հակուցցնել: Երբ երկրագործը հողը լաւ էր կակուցցնէ, արօրին բացած ակոսներուն մէջ կ'ոկի ցորեն ցանել:

Այդ ցանուած ցորենները ամբողջ ձմեռը հողին և ձմեռն տակ կը մնան, բայց, երբ դարուն զայ և օգերը սկսին տաքնալ, ցորենները կը ծին և հետզհետէ տեղացող անձրևներուն չորհիւ կը մննան ու լիցուն հասկեր կը կազմին: Բայց եթէ անձրեւ չի զայ ցորենները փոխանակ մեծնալու շատ փոքր ու նիշար կը

մնան և շուտով կը դեղնին, որովհետև չեն կրնար հողին պէտք եղած մնունը առնել:

Երբ ամառ գայ, բոլոր հասկերը կ'օկտին սակեդոյն երկոյթ մը ստանալ, ասով կը յայտնուի թէ՝ հունձի ժամանակը այլ ևս հստած է:

Ի՞նչ հստաքրքրական բան է հունձքի առևն ցորենի արտերուն կողմը պայոյտ մը ընելը: Դործուորներ և դործաւորուհներ, սուր մանգաղներով ցորենները կը հնձնն և խոշոր որաներ կը կազմեն, յետոյ այդ որտերը կը տանին ընդարձակ ու տափարակ տեղ մը որ կարուտ կը կոչուի:



Այդ կալորացին վրայ հստողները կամեակներով (տիւյշն) ցորենի հասկերը կը ճգնին, այս կերպով ցորենի հատիկները յարդի շիւղերէն կը զատուին, յետոյ գոր-



ծաւորները կամսուած ցորենէրը մաղերու մէջ լեցնելով հովին զիմացը կը մաղեն, ցորեն հատիկները ծանր ըլլալով ուղղակի գետին կը թափին, իսկ յարդը շատ թեթև ըլլալուն, հովին փչած ուղղութեամբ քիչ մը անդին կը հաւաքուի:

Ցորենը շեւեանեւու (ամապար) մէջ կը լեցնեն, իսկ յարդը մարագնեւու (սամանվագ) մէջ Առաջնը մեզի, իսկ վերջինը կենդանիներու մնունդ կ'ըլլայ:

**Ա.Մ.ՓՈՓՈԽԾ.** — 1. Ցորեն ցանելու համար պէտք է նոխ ըողը ներկելը 2. Ցանուած ցորենը ամրող ձեռքը հողին և ձիւնին տակ կը մնայ: 3. Եթե աճու զայ հողազործը հասունցած ցորենը կը հնձէ: 4. Ցորենով կը շինեն հաց, որ մեր ամէհօրեայ մնունդն է:



## 5. ԽԱՂՈՂԸ

Հոս ունինք ողկոյզ մը խաղող որուն հրապուրիչ ու զեղեցիկ տեսքը մեր տունուս ախորժակից կը դրզոէ: Ամէնքը ող խաղողին վրայ բաւական բանիր գիտենք, օրինակ, գիտենք թէ խաղողը կրնայ ըւլալ ձերմակ, կարմիր, ու սև գոյնով, գիտենք նմանասից թէ խաղողը համեղ ու զովարար պառուղ մըն է. բայց կան կարգ մը բաներ ալ, որ պէտք է սորպինք:



Ուրկէ կ'ստանանք խաղողը: Երբ ամառուայ վերջերը այգի մը մտնենք, հոն տուն քայլափոխի կը տեսնենք խաղողի պատուական ողկոյզներ որ տերեներուն տակ պահու լսուած, կարծես կ'ուզեն որ անպատճառ քիչ մը ծովնք զիրենք տեսնելու համար:

Այս զեղեցկատեսիլ ողկոյզները, շարան շարան իրարու մօտիկ կախուած կը գտնենք տեսակ մը ծուռ ու ողորուն տունկի վրայ որ որբառունկ կը կոչուի: Որթատունկը չոր տեղերը աւելի կը սիրէ քան խոնաւ զետինը:

Այգիները ընդհանրապէս, բարձր տեղերու վրայ կը շինուին, որովհետեւ բարձր ու լեռնոտ զիրք ունեցող այգիները անուշ ու առատ խաղող կուտան:

Այգեպանը գարնան որթատունկին աւելորդ ճիւղերը  
սուր յօտցով մը կը կարէ, որպէսզի տունկը զօրանայ  
ու չը չորնայ:



Այգեպանը ամէն տարի նոր նոր տունկեր ունենալ  
կ'ուզէ, որպէսզի աւելի շատ պտուղ քաղէ: Ասիկա ը-  
նելու համար, գարնան սկիզբները որթատունկին եր-  
կան ճիւղերը կ'առնէ և ասոնք հողին մէջէն անյաւնե-  
լով, ծայրերը գարձեալ հողին զուրի կը համնէ: Այս ճի-  
ւղերուն հողին մէջ թաղուած մասը արժատ կը բռնէ և  
յաջորդ տարին, այգեպանը մայր տունկին կը կարէ ու  
կը զատէ այդ ճիւղերը, որոնք իրենց կարգին մէկ մէկ  
նոր տունկ կ'ըլլան:

Որթատունկը շատ թշնամիներ ունի, ասոնցմէ  
ամէնին վաճանգաւորը որթալուինն է:  
Որթալուինը փոքր միջատ մըն է,  
այնքան փոքր որ չենք կրնար պարզ  
աչքերով զայն տեսնել, բայց հակա-  
ռակ անոր որ այս միջատը մարմնով  
խիստ փոքր է, անիկա շատ մեծ վնասներ կը պատ-  
ճառէ, որթատունկին արժատին վրայ կը հաստատուի  
և անոր հիմքը ծծելով տունկը կը չորցնէ:

**ԱՄՓԱԹՈՒՆՄ** — 1. Խաղողը որթատունկին վրայ կը բուօ-  
նի. 2. Որթատունկին աւելորդ ճիւղերը պէտք է ամէն տաքի զարնան  
յօտել: 3. Որթատունկին ամենամեծ թշնամին որթալուին կոչուած մի-  
շատն է:

## 6. ԽԱՂՈՂՈՎ Ի՞ՆՉ ԿԸ ՊԱՏՐԱՍՏԵՆ

Դիմացի պատկերին մէջ խաղողով լիցուն երկու  
խոշոր տաշտեր կը տեսնենք: Խաղողով լիցուն տաշտերը  
հնձան կը կոչուին: Գինեգործ բանուարներ այս հնձան-  
ներուն մէջ ելած, բոպիկ ոտքերով խաղողները կը  
կոփիկունեն: Ասոնց ոտքի հարուածներուն տակ խաղողի  
հատիկները կը ձմլուին և այսպէսով խաղողին հիւթը  
դուրս կ'ելլէ: Այս հիմքը, որ անուշ համ մը ունի, բաղ-  
դու կը կոչուի. այս քաղցուէն է որ կը պատրաստեն



գինի, քացախ, ռուփ, բաստեղ, շարոց և զանազան  
անուշեղիններ :

**ԳԻՆԻ** — Դիմին պատրաստելու համար, քաղցուն  
մեծ առականներու մէջ կը լեցնեմ և տակառներուն թե-  
րանն ալ բաց կը թողուն. օդին ազդեցութենէն հետզե-  
տէ քաղցուն երեսը պղպջակներով կը ծածկուին և  
առելէ կը հասկնանք թէ՝ քաղցուն գինիի փոխուելու  
վրայ է. այս փոխուելիան խևորում անունը կու-  
տանք : Խմորումի շրջանին քաղցուի տակառներուն մօտ  
շատ կենալը վտանգաւոր է. որովհետև քաղցուի զօ-  
րաւոր հոտին մարգ նոյն խել կընայ մարիլ :

Քաղցուն բաց օդին տակ 10 — 15 օր մնալէ վերջ.  
կը տեսնենք որ պղպջակները կը քիչնան. ահա այդ ա-  
տեն է որ կը հասկնանք թէ՝ խմորումը վերջացած և

քաղցուն բօրբուժին գինիի փոխուած է. հայց այս զի-  
նին տակառն պղտոր է և չխմուիր. հետեարար կը  
թողուն որ նոր գինին ատեն մը հանգչիւ. Ֆշտ այս ու-  
շոցին գինիին մրուրը տակը կ'իջնէ և յառակ գինին ե-  
րեար կը մնայ: Եարդիկ այս գինին տակառներու կամ  
շիշերու մէջ լեցնելով զով մառաններու մէջ կը պահեն:  
Դիմին օրքան հիննայ, այսքան բարգի կը դառնար:

Դիմին զօրաւոր ըմպելի մըն է և ազգութիւնները անկէ  
կամիկ մը խել պէտք չէ խսեն :

**2. ՌՈՒՓ** — Քաղցուն կաթսաններն մէջ կ'ե-  
ռացնեն. տակառ բաւական երկար առնեն եռաղէ վերջ,  
հետզետէ կը թանձրանայ և այս թանձրացած քաղ-  
ցուն է որ կը պատրաստեն ռուփ և զանազան անու-  
շեղնեններ :


**3. ՔԱՑԱԽ** — Քացախը գինիին կը պատրաստեն.  
գինին օդին զիմացը բաց կը թողուն և արագէս օդին  
ազդեցութեան տակ երկրորդ անգամ մ'ալ խմորուելով,  
կը թթուի և քացախ կ'ըլլայ:

**ԱՄՓՈՓՈԽ**. — 1. Խաղողի հատիկները ճայելով զուրս  
կը հանեն հիւթը, որ բաղցու կը կօշուի: 2. Քաղցուն օդին զիմացը  
կը հանեն գինիի կը փախուի: 3. Քաղցուն եռացնելով կը պատրա-  
ստեն ռուփ և ուրիշ անուշեղնեններ : Դիմին եթէ կրկին անգամ խը-  
մորուի քացախի կը փախուի:

## 7. ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Մեր առկէ առաջ առած դասերուն մէջ տեսանք թէ երբ սեղանին վրայ ջուր լեցնենք, ջուրը հոն չկենար, այլ սեղանին վրային վար կը վազէ. սորմեցանք նմանապէս թէ՝ ջուրը հեղուկ մարմին մ' է: Հիմակ ալ քարի կտոր մը առնենք, ան ալ սեղանին վրայ դնենք, գարն ալ ջուրին պէս սեղանէն վար կը վազէ:

Ահաւասիկ հարցում մը, որ ամէնուդ ալ ծիծաղը կը շարժէ, այնպէս չէ<sup>o</sup>, քանի որ շատ լաւ գիտէք թէ՝ քարը ջուրին պէս չկրնար հոսիլ: Ռւրեմն՝ կրնա՞նք ըստ թէ՝ քարն ալ հեղուկ մ' է. բնականաբար ո՛չ, քանի որ հեղուկները ամէնքն ալ կը հոսին:



Ջուրը կրնա՞նք բռնել ո՛չ, որովհետեւ եթէ փորձնենք ջուրը բռնել անիկա մեր մատաներուն մէջտեղէն սահելով գետինը կը թափի. սակայն քարը կրնանք մեր ձեռքերուն մէջ բռնել և սահկայ ջուրին պէս մեր մատ-

ներուն մէջէն չսահկիր ու վար թափթփիր:

Երբ ջուրով լեցուն գաւաթի մը վրայ քիչ մը ջուր ևս դնենք, աւելցած ջուրը գաւաթին եղերքներէն վար կը վազէ. բայց երբ քարով լեցուած գաւաթի մը կամ տարբեր ամանի մը մէջ քանի մը կտոր քար ալ աւելցնենք, քարերը փախանակ ամանին եղերքէն վար վազելու, ամանին վրայ կը կենան ու դէզ մը կը կազմնեն:

58/1-57-X

Կը յիշէք թէ՝ մեր անցեալ դասին, ջուրը հետզհետէ տարբեր ամաններու մէջ դրինք: Ասիկա կրցունք ընել, որովհետեւ ջուրը հեղուկ մարմին մըն է և որոշ ձեւ մը չ'ունի և որ ամանին մէջ որ դնենք, այդ ամաննն ձեր կ'առնէ. բայց կը տեսնէ՞ք, քարը հող չէ թէ՝ որ ամանի մէջ դնենք, բնաւ իր ձեւը չ'փոխեր:

Եթէ մեր սեղանին վրայ դրուած երկաթի, փայտի, քարի ու աղիւսի կտորները քննենք, պիտի տեսնենք որ ասոնք ամէնքն ալ իրենց որոշ ձեր ունին, այս տեսակ մարմիններուն հաստատուի մարմին անոնքը կ'ուտանք:

**Ա.Մ.ՓԲԸՓԹԽԱՄ.**— 1. Հաստատեն մարմին կ'ըսուին այն մարմինները որ որոշ ձեւ մը ունին: 2. Կ'նանք մեր ձեռքերուն մէջ բռնել: 3. Հեղուկներու պէս բնաւ դեպի վար չեն վազեր: և ո՛չ ալ կաթիներու կը բաժնուին:



## 8. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՒ ՀԵՂՈՒԿ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Առնենք մետաղէ դգալ մը և սա՛ մեղրամոմի կտորք անոր մէջ զնելով, քանի մը վայրկեան զայն կրակին վրայ բռնենք և ուշադրութեամբ զիտենք:

Կը տեսնենք որ մեղրամոմի կտորը, հետզհետէ կը պղտիկնայ և քիչ քիչ հեղուկի կը փոխուի:

Մեղրամոմի կտորը կրակին վրայ բռնելէ առաջ, որոշ ձև մը ունէր, կրցինք զայն ձեռքով բռնել և երբ դգալին մէջտեղը դրինք, հոն իր ձեռվ կեցաւ. բայց, կրակին վրայ մէկ քանի վայրկեան մնալէ վերջ հաստատուն մարմինը հեղուկի փոխուեցաւ և այժմ հարթ երես մը ունի և դգալին ձեր առած է:

Հիմա, այդ հեղուկ մեղրամոմը լեցնենք սա խաւագարտէ պղտիկ տուփին մէջ և ոպասենք որ պաղի:

Կարծեմ, այլ ևս պաղած է, սեղանին վրայ թափենք. կը տեսնէ՞ք չ'թափիր, ուրեմն տաք մեղրամոմը պաղելէ վերջ այլ ևս հեղուկ չէ:

Եկէ՞ք, զմելիով անոր շուրջը գտնուած խաւագարտը կտրինք ու հանենք: Տեսէ՞ք մեղրամոմը հաստատուն մարմինի փոխուելով, ճիշդ իր տուփին ձեր առած է:

Չմեռը երբ օդը սաստիկ ցուրտ ըլլայ, ջուրը կը սառի և ճիշդ իր ամանին ձեր կ'առնէ: Եթէ սառած ջուրով ամանը վառարանին մօտ զնենք, սառը վառարանին տաքութենէն կը հալի և գարծեալ ջուրի կը փոխուի:


Բոլոր հաստատուն մարմինները տաքէն հեղուկի չեն փոխուիր, քարը, կաւը, փայտը որքան ալ տաքցնենք չենք կրնար հեղուկի վերածել. բայց կան կարգ մը հաստատուն մարմիններ որոնք մեղրամոմին և սառին պէս տանիալով հեղուիկի կը փոխուին և պաղելով դարձեալ հաստատուն մարմին կ'ըլլան:

**ԱՄՓՈՓՈԽԱՅ.** — 1. Մեղրամոմը հաստատուն մարմին մը է: 2. Մեղրամոմը տաքնալով հեղուկի կը փոխուի: 3. Երբ տաք մեղրամոմը պաղի, կրկին հաստատուն մարմինի կը փոխուի: 4. Եւրը հաստատուն վիճակի մէջ սառ կը կ'առնի: 5. Հաստատուն մարմիններէն ոմանք տաքնալով հեղուկի կը վերածուին, և յետոյ պաղելով կ'ըլլան:

## 9. ԿԱՏՈՒՆ

Որքան արագաշարժ ու ճարպիկ կենդանի, մըն է կտուռն: Շատ անդամ անկիւն մը կծկուած կը մրափէ, բայց երբ մուկը տեսնէ, անմիջապէս տեղէն դատիկելով անոր վրան կը յարձակի և զայն կտոր կտոր ընելէ վերջ կ'ուտէ: բայց կատուն միայն մուկին թշնամի չէ. շատ անդամ անկիւ վառեակներու և թոշուններու ալ մեծ ջարդ կ'ուտայ:

Այսօր մեր տան կատուն գասարան բերած ենք զինք աւելի մօտիկէն ճանչնայու համար, տեսէք անիկայ անկիւն մը քաշուած կը յօրանջէ. որքան լայն բերան մը



և սուր ակռաներ ունի : Խորաքանչիւր կզակի վրայ աղդ սրածացը ակռաներէն մէկ մէկ զոյգ ունի , բռնած թըռու չունները և մուկերը լաւ բղկտելու համար անշուշտ :




Մենք ճաշելու ժամանակ , մեր կզակը աջէն ձախ , վերէն վար և լն . կրնանք շարժել , բայց կատուն իր կը զակը միայն վերէն վար և վարէն վեր կրնայ շարժել .

որովհետև կերածը բնաւ չ' ծամեր , այլ բերանը առածը մէկ անգամէն կուլ կուտայ , արշ զէն իր ակռաներն ալ աւելի պատուելու համար չինուած են . քանի թէ ծամելու :



Եթէ յաջողինք կատուին յեզ զուն չօշտիել , պիտի տեսնենք որ անփետ մերինին պէս ողորկ ու կակուզ չ' : այլ վրան խօսդուրորդ եկեէջներ ունի : Պնտիլը լիզած ատենն ալ ձայնը չ' : բնանար . այս կարծը ելեէջներուն միջոցու է որ ան կրնայ իր առնե նետուած ուկրբին միաը քերելով լաւ մը մաքրել :

Մեր աչքին ճիշտ մէջտեղը բոլորակ ու կէտ մը կայ որ բիբլիլ կոչուի , այդ առվէն է որ լոյսը ներս կը մտնէ . Եթէ մեր աչքին բիբլ գոցուի , այլ ես չենք կրնար ատեննել . հիմա կատուին բիբլ դիտենք . ահանենք ան ալ մերինին պէ՞ս է . զորեկ ատենն անփետ երկայն նեղ զիծ մըն է . բայց եթէ զիչեր ատենն զոյց դիտենք ,



պիտի տեսնենք որ , ան կը որիկ ու զնպածն երկային մը ունի , աս պատճառաւ : որ կատուն մասթին մէջ լու-

տեսնելու համար իր աչքին բիթերը խոշոր խոշոր կը բանայ և ատկէ է որ իր բիթերը այդ կղոր ձեզ կ'ատանան. արդէն մենք ալ բան մը լաւ տեսնելու համար. մեր աչքերը խոշոր խոշոր չե՞նք բանար :

Կը խորհի՞ թէ կատուին վրայ մեր կատարած փոքրիկ քննութիւնները ամէնուղ ալ շատ մեծ հաճոյք պատճառեցին. յառաջիկայ դասին քիչ մը ևս յառաջ տանինք մեր այսօրուայ աշխատութիւնները :

## 10. ԿԱՏՈՒՆ (Շար.)

Անդեալ դասին սորցեցանք թէ՝ կատուն իրմէ տկար կենդանիներուն միսը կը սիրէ ուստեղ Այն բոլոր կենդանիները որոնք իրենցմէ տկար կենդանիները կորսան և անոնց միսը կ'ուտեն մասկէր կենդանիներ կը կոչուին:

Եատեր կը կարծեն թէ՝ կատուն մոռթին մէջ ալ կը տեսնէ. բոլորովին սխալ է. կատուն ալ միղի պէս մոռթին մէջ չ'կնար տեսնել. բայց ան կրնայ մոռթին մէջէն, իր ճամբան դժոնեց կը տեսնէ՞ք, անոր բերնին երկու քովերէն կախուաղ պեխերը: Խնչպէս որ կոյրերը իրենց դաւագանով կը հասկնան իրենց ճամբուն ուղղութիւնը նոյնավ ալ կատուն իր պեխերը ողին մէջ շարժելով իր ճամբան կը բանայ :

Դիտենք իր ոտքերը: Կատուն իր առջեմի ոտքերուն վրայ հինգական, իսկ ետեմի ոտքերուն վրայ միայն չոր-

սական մատ ունի: Եթէ քալած ատեն ուշազրութեամբ անոր նայինք պիտի տեսնենք թէ՝ անիկա իր մատներուն վրայ կը կոխէ և ոչ թէ մեզի պէս իր ամրող ոտքին վրայ:

Ներբանը շօշափենք. որքան կակուղ է. արդէն եթէ կակուղ չ'ըլլար, քալած ժամանակ ձայն պիտի հանէր և մուկն ալ անոր ոտքերուն աղմուկը լսելով պիտի փախչէր:

Կատուին մարմինը կակուղ մուշտակով մը ծածկուած է, որով կրնայ զիւրութեամբ և առանց աղմուկ վազել: Մանաւանդ այդ մուշտակին չնորհիւ է որ ձմեռը իր մարմինը տաք կը մնայ:

Կատուն իր մատներուն ծայրը երկան ու սրածայր եղունգներ ունի, այս սուր եղունգները ճանկ կը կոչուին: Այլ ճան. կերով է որ կատուն իր որսը կը բռնէ և կը բզկաէ, և կամ, եթէ բարկացնենք մեր ձեռքերը կը ճանկուէ:

**ԱՄՓՈՓՈՒՄ.**— 1. Կատուն սրածայր ակուսեր ունի, իր կրակը զեւէն վար և վարէն վեր կրնայ շարժիւ: 2. Կատուն ակառները աւելի պատելու համար շինուած են բան Թէ ծամելու: 3. Կատուին լեզուն իր վրայ խորդուրող ելեէջներ ունի: 4. Կատուն բիբը ցորեկ ատեն երկայն նեղ զիծ մըն է իսկ զիշերը ան կը կ'երեայ: 5. Կատուն իր առչեի ոտքերուն վրայ հինգական, իսկ ետեմի ոտքերուն վրայ միայն չոր-



## 11. ԿԱՐՄԻ ԵՒ ԿԱԿՈՒՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Մեր շուշը զտնուած հաստատուն մարմինները բոլորն ալ միւնոյն կարծրութիւնը չունին։ Առնենք խնձոր մը, փայտի, երկաթի, կաւիճի և ապակիի կտորներ։ Եղունգով փորձենք ասոնց վրայ գծել։ Խնձորին վրայէն կրնանք նոյն խակ եղունգով կտորներ բրցնել, կաւիճին ու փայտին վրայ կրնանք գծել, բայց երկաթին ու ապակիին վրայ անկարելի է նոյն խակ նշան մը ընձլ։ Ասիէ կը հետեւնենք թէ՝ խնձորը կաւիճէն ու փայտէն աւելի կակուղ է, խակ կաւիճը և փայտը երկաթէն ու ապակիէն աւելի հակուղ են։

Զմելիով մը խնձորը, կաւիճը և փայտը կրնանք կտրել, բայց աւելորդ է ըսել թէ՝ երկաթը և ապակին զմելիով չենք կրնար կտրել։ Ուրեմն, երկաթը և ապակին՝ խնձորէն, փայտէն ու կաւիճէն աւելի կարծր են։

Երկու մարմիններու կարծրութիւնը բազդատելու համար, ասոնք իրարու կը քսենք. ո՞րը որ աւելի շտափ մաշի, կը քսենք թէ՝ ան աւելի կակուղ է։

Փայտով կրնանք խնձորէն կտոր մը բրցնել, ուրեմն, խնձորը՝ փայտէն աւելի կակուղ է։

Երկաթով կրնանք փայտին վրայէն կտորներ համել, ուրեմն փայտը երկաթէն աւելի կակուղ է։

Ապակիով կրնանք կաւիճը տաշել, ուրեմն կաւիճը ապակիէն աւելի կակուղ է։

Պողպատէ զմելիով կրնանք երկաթին վրայ նշաններ

ընել, ուրեմն երկաթը պողպատէն աւելի կակուղ է։ Բայց, երբէք չենք կրնար պողպատէ զմելիով ապակին կտրել, ապակին շատ աւելի կարծր է. ուրեմն՝ ի՞նչ բանով կարելի է կտրել ապակին։

Դուք շատ անգամ տեսած էք ապակեգործին ապակի կտրելը. անիկա գործիք մը ունի. որուն ծարը փոքրիկ քարի կտոր մը կայ. բայց ափկա պարզ քար մը չէ այլ շատ հազուագիւտ ու թանկարժէք քար մը. ճիշդ այս քարով է որ ապակեգործը ապակին կը կտրէ։ Այդ քարը աղաւանիդ կը կոչուի։

**ԱՐՔԱՐԳՈՒՄ.**— 1. Աղամանդը տմէնէն կարծր մարմինն է։ 2. Ապակին պողպատէն աւելի կարծր է։ 3. Պողպատը երկաթէն աւելի կարծր է։ 4. Երկաթն ալ փայտէն աւելի կարծր է։

## 12. ԾԱԿՈՏ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Զուրով լեցուն ամանի մը մէջ սպունգի կտոր մը զնենք. այդ սպունգի կտորը քիչ մը տան հոն ձգելէ վերջ, զայն պնակին հանելով սեղանին վը-րայ զնենք, Տեսէ՛ք, պնակը բոլորովին պար-պուած է, մէջը բնաւ ջուր չի կայ։



Հիմա, սպունգը առնենք և պնակին մէջ քամենք.

կը տեսնէք թէ ինչպէս ջուրը սպունգէն դուրս կ'ելլէ :

Պատճառը հասկնանք :

Սպունգին վրայ անհամար ծակտիկներ կան. երբ զայն ջուրին մէջ ձգենք, ջուրը այդ ծակտիկներուն մէջ կը մտնէ և երբ քամենք դարձեալ ջուրը ծակտիկներուն մէջն դուրս կ'ելլէ :

Հիմակ ալ հացի կտոր մը ջուրին մէջ ձգենք. ի՞նչ կը պատահի. հացն ալ ջուրը իր մէջ կը ծծէ ու կը թրջի. ուրեմն հացն ու սպունգին պէս ջուր կը ծծէ : Սպունգը, հացը և բոլոր այն մարմինները որ այս վերջններուն պէս ջուրը իրենց մէջ կը ծծն ծակու մարմին կը կոչուին :

Աւրիշ շատ մարմիններ ալ կան որոնք թէն ծակտիկներ ունին, բայց պարզ աչքով մենք չենք կրնար զանոնք տեսնել :

Սոնենք շաքարի և կաւիճի կտորներ, և ասոնք կարմիր մելանով լեցուն փոքր! կ պնակի մը մէջ զնենք : Շաքարին և կաւիճին վրայ սպունգին ունեցածին պէս խոշոր ծակտիկներ չնենք տեսներ. բայց ասոնք ալ շուտով պնակին մէջ գտնուած կարմիր մելանը կը ծծն . ըսել է թէ՝ շաքարն ու կաւիճն ալ ծակու մարմիններ են :

**Ս ՄՓԱՓՈԽՄ.** — Այս փոքրիկ փորձերէն սորվեցանք թէ՝ 1. Սպունգը, հացը, շաքարը, կաւիճը ծակու մարմիններ են: 2. Թողոր ծակու մարմինները հեղուկները իրենց ծակտիկներէն ներս կը բաշեն կամ կը ծծն :

### 13. ՇՈՒՆԸ

Օր մը, երեք տղաքներ Զարեհ, Արամ և Ատրինէ, ուրախ գուարթ գպրոցէն տուն վերադարձած էին. ուսուցիչը այդ օրը շունին վրայ իրենց խիստ զոտքացի դաս մը տուած էր: Եւ որովհետեւ այս տղաքները իրենց տան մէջ Փոնժօն անունով բարի շուն մը



ունէին, Փոնժօն իրենց մօտ կանչելով անոր վրայ հետեւալ խօսակցութիւնը ունեցան :

Քոյրիկ, նախ և առաջ մեզի ըսէ՞թէ՞ Փօնթօն ինչ  
տեսակ ուտելիքներ շատ կը սիրէ ։ ըստու Զարեհ:

Փօնթօն ամէն բանէ աւելի կը նախընտրէ կտոր մը  
միս ուտել ։ պատասխանեց Ա.արինէ:

Ուրեմն շունն ալ կատուին պէս մսակեր կինդանի  
մըն է ։ շարունակեց Զարեհ:



Բերանդ բա՛ց, պատուաւ-  
կան Փօնթօ ։ ըսին երեք  
տղաքները մէկն, և թող  
տուր որ տկուաներդ քիչ քր  
զիտնաք, նայէ՛ Ա.արինէ, գո-  
չեցին երկու եղբայրները,  
Փօնթօն ալ կատուին պէս  
իր երկու կզակներուն առ-

ջեփ կողմը մէկ մէկ զոյդ սրածայր ակուաներ ունի:


Այո՛, մինչեւ հիմա մեր զիտած բաներուն մէջ չունը  
և կատուն իրարու շատ կը նմանին ըստու Ա.արինէ ։  
բայց տեսէ՛ք չունին զլուխը կատուին զլիստն չի նմա-  
նիր, չունը աւելի երկայնուու սրածայր  
զլուխ մը ունի և իր աչքերն ալ կատուին  
աչքերուն պէս նեզ ու երկայն թիրեր  
չունին, միւս կողմէն ճիշդ կատուին ուտ-  
քերուն պէս չունի ալ իր եռեփ ուտքերուն  
վրայ չորսական իսկ առջեմններուն վրայ  
հինգական մատ ունի. դարձեալ չունն ալ  
քաւելու դասն իր մատներուն վրայ կը  
կոփէ բայց շատ ոտնածայն կը հանէ ։ որոշնետն շունը



Նկրնար իր ճանկերը կատուին պէս ներս քաշել և առէն  
քայլափոխի իր ուտքերը գետինը կը զարմուին և ճայն  
կը հանեն:

Մեր բարի Փօնթօն թող կուտայ հարկաւ որ,  
վայրկեան մ՝ալ իր լիզուն շօշափենք ։ տեսէ՛ք, Փօն-  
թօին լիզուն կակուեղ և ողորի է և միշտ ալ իոնաւ.  
այո՛ աւելցուց Արամ, որովհետեւ եթէ տաքէն իամ վա-  
զելնի քրտնի, քրտինքը փոխանակ մորթէն դուրս գա-  
լու լիզուն կաթիլ կաթիլ կը վազէ:


Դասը աւարտելէ առաջ չմոնանք ըսկ թէ՛ մեր ու-  
սուցիչը չեշտեց սա ալ թէ՛ բոլոր կինդանիներուն մէջ



շունը մարդուն ամէնէն հաւատարիմ բարեկամն է ։ Պին ։  
շունը մարդուն ամէնէն հաւատարիմ բարեկամն է ։ Պին ։

Ներ կան և թէ անոնք ամէնքն ալ իրենց առանձին օդ-  
տակարութիւնները ունին : Հիմակ եկէ՛ք մեր զիրքին  
մէջ ասոնց պատկերները աղէկ մը դիտենք :

Տեսէ՛ք որսի շունը որ երկայն ու բարակ սրունք-  
ներ և տուր հոտառութիւն մը ունի, որսորդին հետ որ-  
սի կ'երթայ, շատ արագ կը վագէ և միայն հոտօտելով  
որսին փախած ճամբան կամ ինկած տեղը կը հասկրնայ :




Ահաւասիկ Սպանիական շունը ճերմակ թաւ մազե,  
որվ զեզեցիկ կենդանի մը որ տուներու մէջ կը պահեն .

Մեզի անծանօթ չէ նոյնպէս պահապան շունը որ  
շատ խոշոր և ուժով կենդանի մըն է, մեր տուները,  
պարտէզները և ազարակները կը պահպանե :



*ԱՅԵՐ*  
Վերջապէս, ահաւասիկ շուներու ամէնէն խելացին,  
հովիւր շունը, որը ոչխարներուն հօտը կը պահպանէ



Գայլերուն դէմ և այս կերպով մեզի շատ թանկագին  
ծառայութիւններ կը մատուցան :

**ԱՄՓՈՓՈՒՄ.**— 1. Եռնն ալ կատուին պէս մսակեր կենդանի մ' է, իր երկու կղակներուն առշի կրզմը սրածայր ակրաներ ունի 2. Եռնը կատուին զլուիչն աւելի երկար ու սրածայր զլուի մը ունի 3. Եռնին աչքերը կատուին աչքերուն պէս նեղ ու երկար թիքեր չունին 4. Եռնն ալ կատուին պէս իր ետևի ոտքերուն վրայ հինգական մատունի

#### 14. Կ Ա Խ Ը

Ինչպէս մեր նախորդ դասերուն մէջ տեսանք բոլոր այն մարմինները որոնք հանքերէ կ'ստանանք, հանքային մարմին կը կոչուին: Սա՛ կաւի կտորն ալ զոր ձեռքը բռնած եմ, հանքային մարմին է. մարդիկ գետնեն տակին կը հանեն զայն, արդէն եթէ ասիկա փշես ճիշդ հողի նման կակուղ փոշիի մը կը վերածուի:

Զոր կաւի կտոր մը առնենք, յատակը ջուրով ծածկուած պնակի մը մէջ դնենք: Հիմա, կաւը զուրու հանենք. պնակին ջուրը որքա՞ն պակսած է. ուժիմն կաւը ջուրին մէկ մասը ծծեց, բսել է թէ՛ չոր կաւն առ պատճին պէս ծակուած մարմին մըն է:


Պնակին մէջ քիչ մ' ալ ջուր լեցնենք և թրջած կաւի կտորը մէջը ձգենք. տեսնենք կաւը զարձեալ ջուր պիտի ծծէ: Ո՛չ, որովհետեւ կաւին ծակուիկները ջուրով լեցուած ըլլալով այլ ևս տեղ չունին աւելի ջուր ծծելու: Աւքն' մն, թրջած կաւը ծակու չէ:

Հիմա, այս թրջած կաւի կտորը մեր ձեռքին մէջ

ճմլելով, գնդակի վերածենք. դարձեալ ճմլելով, գաւաթի ձև տանք, յիտոյ պնակի ձև տանք, կը տեսնէք: որքա՞ն կակուղ է և օրքա՞ն դիւրաւ մեր ու զած ձեր կ'առնէ:



Մեր պնակները, կաթի և սուրճի գաւաթները, թաղարները, սափորները, պտուկները, կղմինտրները, ջուրի խողովակները, աղիւները, ասոնք բոլորը կաւէ




շնուրած են: կաւով շնուրած առարկաները խեցնին կը կոչույն և խեցեղիները պատրաստող դործաւորն ալ բրուտ:

## 15. ԽԵՑԵՂԷՆՆԵՐԸ ԻՆՉԹԷՇ ԿԸ ՊԱՏՐԱՍՏԵՆ

Մեր վերջին դասին մէջ տեսանք թէ՝ կաւով շինուած առարկաները խեցեղէն կը կոչուին:

Խեցեղէններու մէջ աղիւսը ամէնէն աւելի դիւրութեամբ կը պատրաստուի: Բրուտը նախ կաւը և ջուրը իրար խառնելով հայս (խմոր) մը կը պատրաստէ: Այդ հայսէն մաս մը կ'առնէ և ճնշելով կը քցնէ փայտէ տուփի մը մէջ որ կաղապար կը կոչուի. յիտոյ կաղա-




պարը սեղանին վրայ կը շրջէ. հայսը որ աղիւսի ձե առած է մէջէն կ'ելլէ. այսպէս բաւական թիւով աղիւսներ շինելէ վերջ զանոնք քանի մը օր բաց օդին մէջ կը ձգէ ու վերջն ալ փուռին մէջ կը թրծէ (կ'եփէ): Այսպէս մէկ կամ երկու չարաթ փուռին մէջ թրծելէ վերջ զանոնք դուրս կը հանէ ու այս անգամ փոխանակ կակուղ կաւէ հայսի, կարմիր կարծր աղիւսներ կը տեսնենք:

Առափորները, պտուկները և ուրիշ ասոնց նման խեցեղէններ պատրաստելու համար տարբեր ձե մը կայ: Բրուտը իր առջևը կը սեղան մը ունի զոր ու-

զած ատենը կրնայ ոտքի թեթև հարուածով մը անիւի պէս դարձնել: Զեռքը մաս մը հայս կ'առնէ, թթամատով մէջը խոռոշ մը կը բանայ և ոտքի հարուածով մը սեղանը կը դարձնէ, միևնուն ժամանակ միւս ձեռքովը հայսը սեղանին վը այս կը թնացնելով անոր իր ուզած ձեւը կ'ուտայ և յետոյ աղիւսն պէս փուռին մէջ կ'եփէ:

Հիմա աղիւսի կտոր մը առնենք և ջուրի մէջ զընենք. կը տեսնէք ջուրին մէկ մասը պականցաւ. ուրիմն, եփած կաւն ալ չոր կաւին պէս ծակոտ է և ջուր կը ծծէ:



Բոլոր խեցեղէնները այս յատկութիւնը ունին. երբ փուռէն դուրս ելլեն ծակոս. կ'ըլլան: Բայց մենք չենք

ուզեր, որ մը պատմերը, գաւաթները և լին. իրենց մէջ զրուած հեղուկը ծծեն. հետեւաբար, բրուտը այս կարգի խեցեղնները փուռէն հանելէ վերջ. կիտուած (սըր) կոչուած տեսակի մը հեղուկի մէջ կը թաթիսէ և յետոյ դարձեալ փուռին մէջ կը թրծէ: Կիտուածը տաքէն կարծրանալով բոյոր ծակտիկները կը դոցէ և խեցեղններուն զեղեցիկ փայլ մըն ալ կուտայ:

**ԱՄՓՈՓՈԽՎ.**— 1. Կաւը հանրային մարմին մ' է: 2. Զօր կան ալ սպոնզին պէս ծակու է, իսկ Թրշած կաւը ծակու չէ: 3. Կուոյ շինուած տուրկաները խեցեղն կը կ'ըստին: 4. Թուաը կիտուածով խեցեղններու ծակտիկները կը դոցէ:


## 16. ԱՌԻԷՇԸ

Առաւօտ մը ուսուցիչը իր աշակերտներուն ըստ . կ'ուզեմ այսօր ձեզի կենդանաբանական պարտէզը տուաջնորդել, հոն ձեզի ցոյց տախու համար կատուին մնձ ազգականները և վայրի շուները:

Տղաքը այնքան ուրախացան որ չկրցին խօսիլ և իր հաւանութեան նշան, սկսան ուրախութեամբ ցատկել և ծափ զարնել: Քիչ վերջը ուսուցիչը և մի քանի տղաքներ արդէն կենդանաբանական պարտէզը ճիշդ առիւծներու վանդակին տաջել կեցած էին:

Վանդակին ետև երկու ահարկու կենդանիներ նըստած էին, և իւ ծը և իր կինը. էդ առիւծը: Բայց, որքա՞ն սոսկացին պղտուինները, երբ առաջին անգամ տեսան խոչոր կատուի երկոյթով այդ կատաղի կենդանիները:

Շատ պայծառ օր մ' էր և ինչ բան որ տղոց ուշաղրութիւնը գրաւեց. ատիկա ամէնէն աւելի առիւծն խոչոր աչքերն էին: Տեսէ՞ք, ըստ Արամ, ճշշդ կա-



տուին բէրին պէս առիւծին ալ աչքին մէջտեղը երկայն սեղ զիծ մը կայ: Այո՛, այնպէ՞ս է, ըստ ուսուցիչը, բայց անօր աչքերը գիշեր ատեն, կրակէ գունդերու պէս կը խայլին:

Որքա՞ն գեղեցիկ զլուխ մը ունի, ըստ Զարեհ հրացումով: Այո՛, պատասխանեց ուսուցիչը, իր թառաշներն են որ այդ գեղեցիկ երկոյթը կուտան իրեն:

Կենդանիներուն ճաշի ժամանակն էր . մարդ մը սայշակի մը վրայ տւտելիք լիցուցած վանդակին մօտ եկաւ : Առիւծները երբ զայն տեսամն սկսան իրենց պոչը չար . ժել ու պոչտուքներ արձակել : հետզհետէ իրենց ձայնը աւելի բարձրացուցին և վերջապէս սաստիկ ունալ սկըսան . այս սռսկալի պոչտուքէն տղաքը բաւական վախ . ցան և շուտով իրենց ուսուցչին մօտ վագեցին :



Ի՞նչ խոշոր բերան մը ունի, գոչեց Սրամ . և կատուին ունեցածին պէս սուր ու երկայն ակռաներ , աւելցուց լեռն : Սպասարկող պաշտօնեաները եկան և իւրաքանչեւր կենդանիին առջեր նետեցին խոշոր կտոր մը միս , որ բաւական պիտի ըլլար բնտանիք մը ամբողջ շաբաթ մը ապրեցնելու :

Վայրակ ունումով մը , առիւծները միսի կտորներուն վրայ յարձակեցան , երբ ասոնք միսը կտոր կտոր կ'ընէին , տղաքը առիթ ունեցան տեսնելու անոնց կորացած սուր ձիրանները :

Խորհեցէք ըստաւ , ուսուցիչը , թէ՝ այս կենդանիները որքան աւելի կատաղի պիտի ըլլային , եթէ ազատ

ձգուէին : Առիւծները ընդհանրապէս անտառներու մէջ կը բնակին ամբողջ օրը իրենց որջին մէջ կը քնանան և երբ գիշերը համար , իրենց որջէն դուրս կ'ելնեն որս վնտուելու համար . շատ անգամ ձիու և կովու չափ խոշոր կենդանիներ կ'սպաննեն ու անոնց միսով կը սընանին . յաճախ ալ մարդոց վրայ կը յարձակին ու զանոնք իրենց սուր ճանկմբուն մէջ բռնած կը փախցնեն և իրենց որջը տանելով . պատառ պատառ կ'ընեն ու կ'ուտեն : Առիւծին մէկ ոստումն , ու թաթի հարուածը բաւական կ'ըլլայ խոշոր եղ մը գետին տապալելու :

**Ա.Ս.ՓՈՓՈԽՆՄ.** — 1. Կատուին բիրին պէս առիւծին ալ աչքին մէշտեղը երկայն նեղ զիծ մը կայ : 2. Առիւծը իր խոշոր բերանին մէջ սուր ու երկայն ակռաներ ունի : 3. Խնչպէս կատուն և շունը , առիւծն ալ մասկեր կենդանի մ'է : 4. Առիւծը ահարկու ու զօրաւար կենդանի մ'է :

## 17. ԳԱՅԼԸ ԵՒ ԱՂՈՒԷՍԸ

Եկէք այսօր դարձեալ կենդանաբանական պարտէզը երթանք , ըստ ուսուցիչը , շունին մէկ քանի վայրի ազգականները տեսնալու համար :

Ժամ մը վերջ , արդէն Սրամ , Զարեհ , լեռն և իւրենց միւս ընկերները , Պրն . ուսուցին հետ զայերու վանդակին առջև կեցած էին : Տղաքը շուտով նկատել սկսան թէ՝ իրօք զայլը իր տեսքով շունին շատ կը նմանի :

Դիակեցէք , ըստ ուսուցիչը , գայլն ալ շունին պէս սրածայր գլուխու , լայն բերան մը և սուր ակռաներ ու-

նի. ինչպէս որ դուք արդէն առաջին նայուածքով հասկցաք, գայլը շունին շատ կը նմանի, բայց երկու կենդանիներուն մէջ խօշոր տարբերութիւն մը կայ, որ պէտք չէ մտքէ հանճնք. շունը ընտանի, ազնիւ ու հաւատարիմ կենդանի մըն է և մեզի շատ մը թանկ գին ծառայութիւններ կ'ընէ, մինչդեռ գայլը կատաղի գաղն մըն է, որ մեզի կրնայ միշտ վեաններ պատճառել:



Հազիւ ուսուցիչը իր միքջին բաոր աւարտած էր, Արամ, կէս մը ասրանփած երևոյթով, սկսաւ բացագանձել, տղա՛քներ, տեսէ՛ք, գայլը ի՞նչ ահարկու բերան մը ունի: Ահ, տեսէ՛ք թէ՛ անիկա ինչպիսի սուր ակրաններ կը ցուցադրէ: Ահո՛, այս՝ այս կենդանին շատ վտանգաւոր կենդանի մըն է, այսպիսի կատաղի կերպարանք մը ունի և իր կղակները այնքան յաճախ կը շարժէ որ՝ կարծես մնա ամէնքս ալ կուլ տալ կ'ուզէ:

Դայլերը շարունակեց ուսուցիչը, փախանակ առանձին առանձին ապրելու, խումբեր կազմելով միասնեղ կ'ապրին, անոնք թէ՛ երեսյթով շատ կատաղի ու վայրագ էն, բայց բնաւորութեամբ խիստ վախկու էն և արդին այս պատճառաւ ասոնք կը նախընտրեն խմբու-

վին որսի երթալ և երբ որսի մը հանպիսին իբենց համբուն վրայ, չորս կողմէն կը պաշարեն և հարուածալ մը խեղճ կենդանին գետին տապալելով զայն կը յօշոտեն:

Դայլերը շատ սուր հոտառութիւն մը ունին, միայն հոտոտելով անոնք կրնան հեռուեն իսկ որսի մը ներկայութիւնը հասկնալ:

Գայլերը շունին շատ կը վախնան, մանաւանդ հովիւի շունին, որ մեր հօտերը գայլերու յարձակումներուն դէմ կը պաշտպանէ:

Տղաքն ե՛ր, եկէ՛ք ձեզի ուրիշ վայրի շուն մըն ալ ցուցնեմ, ըստ ուսուցիչը: Ահաւասիկ աղուէսը, սրուն



վրայ դուք մինչև հիմա շատ մը պատմութիւններ կարդացած կամ լսած էք:

Աղուէսն ալ շունին որքա՞ն կը նմանի եղեր և ի՞նչ սիրուն պոչ մը ունի, գոչեցին տղաքը: Դիւզերու մէջ աղուէսներու վրայ շատ մը պատմութիւններ կը պատմեն, ըստ Արամ:

Մեր բնակած երկրին մէջ ալ, աւելցուց ուսուցիչը, յաճախ կը տեսնենք այս կենդանին որ հողին տակ բացուած ծակերու մէջ կ'ապրի: Պըն, աղուէսը դայլերուն պէս խումբ կազմելու հոտամուտ չէ, այլ, տիկին

աղուէսին կետ իրենց պղտիկները շաւրջներն հաւաքած,  
ընտանիօք միասին կ'ապրին:

Օրը մթննալուն պէս, Պրն. Աղուէսը գիշերուան մը-  
թութենէն օգուտ քաղեւով. իր թաքստոցէն զուրս կ'ել-  
լէ և ագարակին ու մասնաւորապէս հաւնային բողոք-  
տիքը սանկ պտոյտ մը կ'ընէ, որս մը ձեռք ձգելու  
համար. Տեսէ՛ք, մեր պատկերին մէջ ալ վարպետ աղ-  
ուէս մը, թերանը աղուոր բադ մը առած դէսի իր տու-  
նը կը վազէ. իրեններուն հետ ճաշելու համար:


**ԱՄՓԹՈՓՈԽՎՐ.**— 1. Գայլը մարմնով շունին շատ կը նմա-  
նի. 2. Գուլը կատաղի գազան յ'է, ինչ շունը ընտանի ու հաւատա-  
րին կենդանի ք'է. 3. Աղուէսն ալ մարմնով շունին կը նմանի: 4. Աղ-  
ուէսը սակայն շատ վարպետ ու խորամանի է, շատ մը խաղեր կը մտածէ:  
որս ձեռք ձգելու համար:

## 18. ՀԱԻԲԱԿԻՆ ԲՈՉՈՒՆՆԵՐԸ



Ի՞նչ սիրուն տեսարան մը կը պարզուի հաւքակին  
մէջ, երբ առաւտուն կանուխ ագարակապանուկին  
կ'սկսի ափով կեր տալ կեն-  
դանիներուն:

Հաւեր, վառեակներ, սա-  
գեր, բաղեր, աղաւնիներ,  
ագարակապանուհին ձայնը  
լսելով, կը վազին կուգան և  
իրենց կտուցով գետնէն կը  
ժողվեն ցորենի, եգիպտա-  
ցորենի և գարիի հատիկնե  
րը: Որքա՞ն անօթի կ'երե-  
ւանթխեղձերը:



Վառեակները :  
սագերը, բաղերը և  
հաւերը իրենց թե-  
ւերը չեն զործածեր,  
մինչ անդին աղաւ-  
նիները իրենց թե-  
ւերուն օգնութեամ-  
բըն է որ օդին մէջ  
կը բարձրանան և

ճիշդ այս պատճառաւ անոնց բնակարանը, որ աղաւ-  
նետուն կը կոչուի, բարձր տեղեր շնուած կ'ըլլայ,  
մինչդեռ հաւնայները ուզզակի գետնին վրայ կ'ըլլան:

Սագերը և բադերը կրնան աղաս կերպով ջուրին  
մէջ լողալ, բայց հաւերը և աղաւիները չեն կրնար,  
այս տարբերութիւնը ի-  
րենց ոտքերուն ձեւն յա-  
ռաջ կուզայ: Դիտած էք  
բնաւ սագին կամ բաղին  
մատները, ասոնք մաշ-  
կով իրարու միտնալով

թիւակի մը ձեւ առած և և ահա այս թիւակի ձեւ ունե-  
ցող մատներով է որ այս կենդանիները կրնան լողալ:

Ընդհակառակը, աղաւին և հաւերն մատները իրարմէ  
զատուած են, ասոնք չեն կրնար լողալ.  
բայց կրնան ծառի ճիւղերու կամ հաւ-  
նոցներու ձողիներու վրայ թառի, բան  
մը որ սազը կամ բուզը չեն կրնար ընել:

Հաւերին թաշունները բուրմն ալ մե-  
զի համեղ միտ էռտան, բայց մենք, մի-  
այն իրենց միօնն համար չե, որ կը պա-  
հանք զանոնք, այլ և իրենց հաւերին համար Արքան  
մնաղարար բան մէ հաւերիմը, մաւուսանց երբ թարմ  
է և քիչ եփուած:


Հաւերին զուրբան ներ խակ կեցե մը ունի, եթէ կոտ-  
րենք մէջը երկու մաս պիտի զանոնք ներժակ և զեղին  
զոյներով, ճերմակը ապիտակուց կը իրշուի, իսկ գեղինը  
դեղնուց:

Զեզմէ ամոնք որ ՚իրենց տուններուն մէջ հաւ կը  
պահեն, զիտէն թէ՝ հաւը զարնան վերջերը թուրսի կը  
նոսի, այսինքն ամբողջ երեք շաբաթ եր քով գրուած  
հաւերիները կը տաքցնէ. ահա այս թիսումի միջոցին

է որ հաւերիներուն մէջ նոր նոր կեանքեր ծնունդ  
կ'առնեն. թուրսի քաննըմէկներորդ օրն ալ հաւերիներու  
մէջ գոյութիւն առած հաւի ձագուկները հաւերինին  
պատեանք կոտրեցով գուրս կ'ելլին: Ի՞նչ քնքուշ ու



զողորիկ երևոյթ մը ունին նորածին վասուակները և  
ի՞նչ հանելի զբարում մըն է զանոնք խնամելը: Հաւ



մը միայն մէկ թիսումով, այսինքն 21 օրուան մէջ,

կրնայ իր ընտանիքին անդամներուն թիւը շատցնել։ Վառեալիները շատ մեծ ինսամքի չեն կարօտիր մեծնալու համար. հաւկիթէն ելլեէն անմիջապէս վերջ կրնան իրնց սնունդը փնտուել և տարի մը վերջ, անոնք կ'սկրսին հաւկիթ ածել։

**Ա.Մ.ՓՈՓՈՒՄ.** — 1. Հաւբակին Թոչուները հասրիկներով կը անանին. 2. Սագին և բաղին մատները մաշկով մը իրարու միացած են, իսկ աղաւնին և հաւին մատները իրարու միացած չեն. 3. Թոլոր Թոչուները հաւկիթ կ'ածեն և յետոյ անոնց վրայ Թուխսի կը նասին։

## 19. ԲՈՅԱՐՈՒՆ ԿԵԱՆՔԸ

Ասկէ մէկ քանի զաս առաջ բոյսերուն արտաքին մասերը քննեցինք. բայց, բնաւ չխօսեցանք անոնց կեանքի տեսողութեան վրայ Բոյսերուն կեանքը շատ փոփոխական է. կան շատ մը բոյսեր որ մէկ տարուան մէջ կը ծիին, կը մեծնան, ծաղիկ կը բանան, պտուղ և հունտ կուտան և աշնան բոլորովին կը չորնան, այս տեսակ բոյսերուն կըսենք միամեայ բոյսեր։ Միամեայ են խոտը, ցորենը, լուրիան, հաղարը, դղումը և այլն։

Կան ուրիշ բոյսեր ալ, որոնք առաջին տարին կը ծիին, կը մեծնան բայց ծաղիկ չեն բանար. աշնան ասոնց ցողունը և տերեները կը ջնջուին։ Յաջորդ տարին գարնան, դարձեալ ցողուն և տերեներ կ'արձակին, ծաղիկ կը բանան, պտուղ և հունտ կուտան ու աշնան այլ ևս ամբողջութեամբ կը ջնջուին, կը մեռնին։ Այսպէս երկու տարի կեանք ունեցող բոյսերուն կըսենք

երկամեայ բոյսեր։ Ճակնդեղը, բողկը, ստեղինը երկամեայ բոյսեր են։

Անդին շատ բոյսեր ալ կան. որոնք տարիներով կ'ապրին. Ամէն տարի նոր նոր միւզեր կ'արձակին, կանաչ տերեներով կը ծածկուին, ծաղիկ կը բանան, պղտուղ կուտան և աշնան ասոնց տերեները միայն կը չորնան ու կը թափին, իսկ ցողունը և ճիւղերը կը մընան։ Այս տեսակին կը պատկանին մեր պարտէզի ծառերը։ Այս բոյս բոյս ըդւն ալ կ'ըսենք բազւամեայ բոյսեր։ Վարդենին, սալորենին, տանձենին, կաղնին, եղակենին, որթատունկը են։ բազմամեայ բոյսեր են։

Կան բազմամեայ ծառեր ալ, որոնք երբ աշուն գայ, իրենց տերեները չեն կորմնցներ և տարուան չորս եղանակներուն ալ իրենց կանանչութիւնը կը պահնին. այս տեսակ ծառերը կը կոչուին մշտադալար ծառեր։ Շոճին, եղենը, նոճին մշտադալար ծառեր են։

**Ա.Մ.ՓՈՓՈՒՄ.** — 1. Մէկ տարի ապրող բոյսերը կը կոչուին միամեայ բոյսեր։ 2. Երկու տարի ապրող բոյսերը կը կոչուին երկամեայ բոյսեր։ 3. Եաւ տարիներ ապրող բոյսերը կը կոչուին բազւամեայ բոյսեր։ 4. Այս ծառերը որոնք չորս եղանակներուն ալ իրենց կանանչութիւնը կը պահն մշտադալար ծառեր կը կոչուին։

## 20. ԱՆԻ ԿՏՈՐ ՄԸ

Գաւաթ. մը ջուրի մէջ կտոր մը աղ ձգելով, գգալով մը խառնենք, մէկ քանի վայրկեան վերջ կը տեսնենք թէ՝ աղը այլ ևս չերեար։

Կտոր մը աղ ևս զնենք և անիկա ալ դարձեալ դգաւով լով խառնենք։ Ո՞ւր գացին աղի կտորները։ Կրնա՞նք

գուալով աղի կտորները գաւաթէն զուրս հանել : Կ'ըսէք թէ աղը ջուրին մէջ հալեցաւ , բայց , այս պարագային հալեցաւ բառը գործածելը սխալ պիտի ըլլար . երբ մեղրամոմբ կրակին վրայ բռնեցինք հալեցաւ . այսինքն հաստատուն էր , հեղուկի փոխուեցաւ . բայց հեղուկ վիճակի մէջ ալ կրցինք մեղրամոմը տեսնել . մինչդեռ գաւաթին մէջ զրուած աղը կրնա՞նք տեսնել . ոչ ուրիշն չենք կրնար ըսել թէ՝ աղը հալեցաւ :

Եթէ աղի կտոր մը փշրենք , պատիկ կտորներ պիտի ունենանք , այդ կտորները զարձեալ փշրեկով կարելի եղածին չափ փոքր կտորներու վերածենք . բայց պիտի գայ առեն , մը որ այլ ևս այդ ամենապատիկ կտորները ա'լ աւելի չենք կրնար պատիկցնել : Այդ ամենափոքրիկ մասերը , որնք պարզ աչքով այլ ևս չեն տեսնուիր , մասնիկ կը կոչուին : Աղը մասնիկներէ կազմուած է . ինչպէս աղը , նոյնպէս ալ բոլոր մարմինները որքան որ մէկ կտորէ կազմուած երեան մեղի , անանք ամէնքն ալ մասնիկներէ բաղկացած են , որոնք պարզ աչքով անկարելի է տեսնել :

Երբ աղի կտոր մը ջուրի մէջ ձգենք , մասնիկները իրարմէ կը զատուին և ջուրին մէջ կը տարածուին և որովհետև մասնիկները անտեսանելի են . ահա՝ թէ ինչու չենք կրնար այլ ևս աղը անմենել :

Երբ այսպէս աղը մասնիկներու բամնուելով ջուրին մէջ տարածուի և անոր տայ իր համը . փոխանակ հալեցաւ բառը գործածելու , որը սխալ է , կ'ըսնք . աղը ջուրին մէջ լուծուեցաւ :

Հաքարը , մելանը , կիրը աղին պէս կրնան ջուրին մէջ լուծուիլ անոր տալով իրենց համը , գոյնը և կամ

հոտը բայց փայտը , երկաթը , ապակին , քարը չեն կրնար ջուրին մէջ լուծուիլ , որովհետև ջուրը չկրնար անոնց մասնիկները զատել :

Եռոցի մը մէջ քիչ մը աղի ջուր դնենք և բաւական ատեն կրակին վրայ եռացնենք : Կը տեսնէք որ հետգհետէ տաքին ազգեցութեան ներքեւ ջուրը . կը շոգիանոյ և ամանին տակը աղի կտորներ կը հաւաքուին :

**ԱՄՓՈՓՈՒԹ.**— 1. Բոլոր մարմինները մասնիկներէ կազմուած են : Աղը ջուրին մէջ չհալիք , այլ կը լուծուի : Այդ ջուրը եթէ եռացնենք , ջուրը կը շօգիանայ և աղը ամանին տակ կը մնայ :

## 21. Ա Ղ Ը

Մայրիկը իր եփած կերակուրները ախորժահամ ընկելու համար , միշտ աղ կը դնէ անոնց մէջ . բայց հարցուցած էք բնաւ թէ՝ այդ աղը մարդիկ ուրկէ կ'ստանան :

Աղն ալ կաւին , քարին , երկաթին պէս հանքային մարմին մըն է և մարդիկ գայն կ'ստանան հանքերէ կամ ծովերէ :

Աղի հանքերը դետնին խորերը կը գտնուին . մարդիկ այդ հանքերը փորելով , աղը գուրս կը հանեն . բայց այդ աղը մեր ամէնօրուայ տեսած ու գործածած մատականի չնմանիր , անիկա գորչ գոյնով փալլուն ու քուր աղին չնմանիր , անիկա գորչ գոյնով փալլուն ու ողորկ քարի կտորներու ձեւ ունի և ծիչդ այս պատճառուու ալ բարադ (ազումակ) կը կոչուի . եթէ ջուրով լիռաւ ամանի մը մէջ քարադ ձգենք , քիչ ատենէն քարցուն ամանի մը մէջ քարադ ձգենք , քիչ ատենէն քար-

աղը ջուրին մէջ կը լուծուի և ամանին ջուրը աղջուրի կը վերածուի. այսպէս անձրեփ ջուրն ալ հողի ծակտիկ ներէն ներս մտնելով, երբ աղի հանքերուն հանդիպի, շուտով աղի հանքերուն մէջ մեծ քանակութեամբ աղջուր կը գոյացնէ. մարդիկ հողին մէջէն ծակ մը կը բանան, մինչև որ աղի հանքերուն հասնին, յետոյ այդ ծակէն վար երկար խողովակ մը կ'իջեցնեն. աղջուրը կ'սկսի այդ խողովակին մէջ հաւաքուիլ, անկէ ալ բանուորները ջրհաններով զայն վեր կը հանեն. անգամ մը որ աղջուրը վեր հանեն զայն այս գասարանին չափ ընդարձակ ու մեծ կաթսաներու մէջ կ'եռացնեն. հետո աղջուրի աղջուրին ջուրը կը շոգիանայ և զուտ աղը յատակը կը մնայ: Ահա՛ թէ շատ անգամ ինչ կերպով կ'ստանանք մաքուր աղը:

Հանքերը միայն հողին տակը չեն գտնուեիր. ծովերուն յատակին ալ ընդարձակ հանքեր կան. մանաւանդ աղի հանքեր. այդ աղերը ծովուն ջուրեր ւն մէջ լուծուելով, ծովու ջուրերուն աղ՝ հաս մը կուտան:

Ծովային աղը ստանալու համար, մարդիկ ծովեղ բժին մօտ փռուեր կը բանան և զանոնք ծովու ջուրով կը լեցնեն և օրերով այսպէս կը թողուն, որպէս զի արեւն ու հովտն, ջուրը շոգիանայ, այն ատեն յատակը կը մնայ բիւրեղացած մաքուր աղը. որ ծովային աղ կը կոչուի:

**Ա. Մ. Փ. Ռ. Բ. Ա. Խ.** — 1. Աղը հանքային մարմին մըն է: 2. Աղը երկու տեսակ կ'ըլլայ, բարսղ և ծովային աղ: 3. Թէ՛ բարապը և թէ՛ ծովային աղը հաւատաբապէս կը գործածուին մեր կերակուրները համեմելու:

## 22. Շ Ա Ք Ա Ր Ը


Եթէ գաւաթմ մը ջուրի մէջ շաքարի կտոր մը ձրգենք, ասիկա ալ աղին պէս կը լուծուի: Աղը հանքային մարմին մըն է, որովհետև հանքերէ կ'ելլէ. բայց տեսմանք շաքարն ալ հանքայի՞ն է:

Կաղամբի տերեւ մը առնենք և մեր ափին մէջ ուժով մը սեղմննեք, տեսէ՛ք, ձեռքերնիա ինչպէս կը թրի կազամբի տերեւի մէջէն հեղուեկ մը գուրս կ'ելլէ. բոլոր բոյտերն ալ իրենց մէջ կը պարունակին հիւթ մը որ առիշ կը կոչուի. ուրեմն, եթէ բոյտերը ճմլենք, ամէնուն մէջէն ալ հիւթ մը գուրս պիտի եղի: Շաքարն ալ այս տեսակ հիւթ մըն է, որ շաքարեղէգ կոչուած տունկէն կ'ելլէ:

Ծաքարեղէգը շատ տաք երկիրներու մէջ կ'ամճի, բարձր ցաղուն մը ունի որուն վրայ բնաւ ճիւղեր չեն գտնուեիր, միայն գագաթին վրայ քանի մը լայն տերեններ կը տեսնուին: Հաքարեղէգը իր ցողունին մէջ անուշ հիւթ մը կը պարունակէ. բայց ծաղիկ բանալի վերջ, այդ հիւթը կը պարպուի և ցաղունը կը կարծրանայ, հետևաբար շաքարեղէգը տակածին ծաղիկ չբացած, մարդիկ անոր ցողունները կը հնձնն և սղոցներով պղտիկ կտորներու կը գերածեն: Այս շաքարեղէգի կտորները մնաքենայով կը ճըմրածեն: Այս շաքարեղէգի կտորները մնաքենայով կը ճըմրածեն: Կը յիշէք անշուշտ թէ՛ լին և հիւթը դուրս կը հանեն: Կը յիշէք անշուշտ թէ՛



երբ ազի ջուրը կրակին վրայ եռացուցինք, ջուրը շողացաւ և ամսանին տակ մնայ գուշ ազը: Շաքարեղէցէն ելած հիւթն ալ մարդիկ խոչոր կաթսաներու մէջ



կեռացնեն. ջուրը կը շողիանայ և ամսանին տակը կը մնայ շաքարը. բայց այս շաքարը խոնաւ և աղտոտ է, պէտք է զայն չորցնել, մաքրել և ճերմկցնել:

Կաթսացին տակ մնացած շաքարը քիչ մը ատեն կը թողուն, մէջը մնացած քիչ մը ջուրն ալ հետզհետէ երեսը կը հաւաքուի և շաքարը, որուն կոչտ շաքար կը սենք, յատակը կը նստի: Երեսի ջուրը կ'առնեն և անկէ ախտակ մը ըմպելի կը պատրաստեն, իսկ յատակի շաքարն ալ զտարան կը տանին մաքրելու և ճերմկցնելու համար:

**Ա. Մ. Փ Ո Փ Ո Խ Ո Ր.** — 1. Շաքարը հանքային մարմին մը չէ, այլ բռնային մարմին մըն է, բանի որ բոյսէ մը կ'ելլէ: 2. Շաքարը կը պատրաստեն շաքարեղէզի հիւթը եռացնելով: 3. Շաքարեղէզը միայն տաք երկիրներու մէջ կ'անի:

23. Ո Չ Ի Ա Ր Ը



Ի՞նչ սիրուն կենզանի մ'է ոչխորը. բայց երբ գրուելու համար քիչ մը իրեն մօտենանք, ի՞նչովէս կը փախչի, անիկա շատ վախուս է: Ամէն օր հովհուը իր ոչխարները դաշտ կը բերէ. թարմ, կանանչ խոտերուն վրայ արածելու համար, և զիշերները դարձեալ զանոնք փարախ (ազը) կը տանի: Հովհուի շունը միշտ ոչի արաներուն կ'ընկերանայ, որպէս զի մի գուցէ անգութ գայլը գոյ և անոնց վետս հասցունէ:



Ոչիարը խոտ ուտելուն համար կ'ըսուի իտշակեր կենդանի։ Դիտենք իր ուտելու ձևը։ լեզուով և արթունքներով մէկ անգամէն բաւական խոտ բերանը կ'առնէ և յետոյ վարի կզակին առջեկի ակուաներուն և վերի կզակին կարծրացած լինուելուն օդութեամբ բերանը առած խոտերը կը քաշէ, կը բրցնէ և անսիջապէս կուլ կուտայ։

Այս ևս բաւական կշաղած է, տեսէ՞ք ինչպէս խոտերուն վրայ կը պառկի և կ'որոճայ, այժմնքն իր կերած խոտերը կուտ կոյտ ետ կը բերէ և բերնին մէջ ծանր ծանր ծամելէ վերջ զանոնք դարձեալ կուլ կուտայ։

Ոչիարն ալ կատուին, չունին, զայլին պէս չորքուանի կենդանի մըն է, եկէ՞ք լաւ զիտենք իր ոտքերը, ամէն մէկ ոտքին ծալը չորսական մատ կայ, առջեկ երկուքը բաւական խոշոր են և ասոնց վրայ կոխելով է որ կը քայէ կենդանին, իսկ ետեի երկուքը շատ փոքր են։ Ոչիարին ոտքը ծածկուած է կարծր մաշկով մը որ սմբակ կը կոչուի. այդ սմբակը ճեղքուած է և այսպէսով է որ իր մատները կազմուած են։

այս տեսակ մատ ունեցող կենդանիներուն կ'ըսնէք կճղակաւոր կենդանի։ Բոլոր այն կենդանիները որոնք կճղակաւոր են զրոնացող ալ են։

Ոչիարին գլխուն վրայ գտնուած եղջերներէն և ոտքերուն սմբակներէն զանակի կոթ և կտձակներ կը պատրաստեն։



Ոչիարը ի՞նչպիսի թանձր վերաբերու մը ունի, անչուշտչմսելու համար է. Երբ ձմեռը անցնի, աչխարը այլևս պէտք չունի իր հաստ յերաբերութիւն. հավիւը կեն-



դանին կը բռնէ, գետնին վրայ կը պառկեցնէ, ոտքերը կը կապէ և կ'օկնի խոչը մկրատով մը վրայի բուրգերը խուզել. այսպէս բոլոր սշխարները խուզելէ վերջ, բուր. գերը կը հաւաքէ, կը լուայ, կը չորցնէ և սանտրով մը կը գցէ ու զանոնք լաւ մը կախուզնելէ վերջ կը ծախէ։ Բուրդով կը պատրաստեն կերպասներ, շալեր, զուլպաներ և ուրիշ զանազան օգտակար բաներ։

**Ս.ՄՓՌՓՈԽՄ.** — 1. Ոչիարը որոնացող կենդանի մըն է. 2. Ոչիարը առջեկ երկու մատներուն վրայ կոխելով կը բութէ. 3. Վերի կզակին առջեկ կողմը ակռայ չունի, բայց հոն լինուը կ'օրծացած է կրնայ զայն ակռայի պէս գործածել. 4. Ոչիարը վրան բուրդէ վերաբեր մը ունի. 5. Բուրդը շատ օգտակար է, անով կը պատրաստեն ձմլ ան համար տաք և անդեռէղիններ։

## 24. ԲՈՅԱՐՈՒԻՆ ԱՐՄԱՏԸ

Ասկէ առաջ՝ սորվեցանք թէ՝ բոյս մը գլխաւորաբար երեք մասերէ կը բաղկանայ. արմատ, ցողուն և տերե. այսօր արմատին վրայ պիտի խօսինք :

Երբ ո և է բոյս մը լաւ չխնամենք, այսինքն անոր միշտ ջուր չտանք, բոյսը չուտով կը մեռնի. որովհետեւ արմատը միշտ հողին ջուր կը ծծէ և այդ ջուրը ցողունին ու տերեներուն տալով ամբողջ բոյսը կը մնացանէ: Բոյս մը որքան մեծ ըլլայ, իր արմատն ալ համեմատաբար նոյնքան խոշոր ու հաստ կ'ըլլայ, որպէս զի պէտք եղածին չափ ջուր ծծելով բոյսին աճումին անհրաժեշտ մնունդը ստանայ:



Երբ ցորենի տունի մը հողին գուրս հանելով արմատը դիտենք, պիտի տեսնենք թէ՝ այդ արմատը ցողունին կախուած ներմակ թելերու կը նմանի. այս տեսակ արմատներուն կըսենք նետդարմաս. բոլոր միամեայ բոյսերը նեարդարմատներ ունին. ինչպէս խոտը, մարդարմածաղիկը, սիմեոը, լուրիան և լու:

Առնենք շահալրակ (չեհայօ) մը գարձեալ արմատով միասին և քննենք, արմատը կը բաղկանայ գլխաւոր արմատէ մը որ մէջտեղը կը գտնուի և անկէ դուրս եւած քանի մը ճիւղերէ, ճիշտ ծառի մը ճիւղերուն պէս: Այս տեսակ արմատներուն կ'ըսենք նետդարմա-

մաս: Բոլոր բազմամեայ բոյսերը ճիւղաւորւած արմատներ ունին, որովհետեւ ամէն տարի նոր սընունդ գտնելու համար անոնք անընդհատ իրենց արմատածիւղերը կը տարածեն, ասիկա պատճառ կ'ըլլայ որ անոնք աւելի լաւ հաստատուին հողին մէջ և կարողանան ամենասաստիկ հովերուն գէմ կանգուն մնալ:

Առնենք ստեղղին (հավուճ) մը և արմատը քննենք, ո'չ ցորենին, ո'չ ալ շահալրակին կը նմանի. ասիկա հաստ և կարծր է. այս տեսակ արմատներուն ուրիշ անուն մը կրւտանք, ասոնց խյուցիկ առնա կ'ըսենք: Բոլոր երկամեայ բոյսեր այսուցիկ արմատ ունին. օրինակ ճականդեղը, բողկը, շողգամը և լին. առնք առաջին տարին իրենց արմատին մէջ սնունդ կը հաւաքեն և երբ ձնիո դայ ցողունը և տերեները կը ջնջուին, բայց արմատը հողին մէջ կ'ապրի և յաջորդ գործան գարձեալ ցողուն և տերեն եր դուրս կ'արձակէ, ծաղիկնելը բանայ և աշնան ամբողջութեամբ կը ջնջուի, կը մեռնի:

**ԱՄՓՈՓՈԽԱՄ.**— 1. Արմատը հողին սնունդ ծծելով, ամբողջ բոյսը կը մնացանէ: 2. Միամեայ բոյսերը նեարդարմատ ունին: 3. Բոյսը կը մնացանէ: 4. Բազմամեայ բոյսերը երկամեայ բոյսերը այսուցիկ արմատ ունին:



## 25. ԱՐՄԱՏԻՆ ՊԱՇՏՈՆԸ

Բոյսերու վրայ մեր առած զատկելին սորմեցանք թէ արմատը բոյսին այն մասն է որ հողին մէջ կը գտնուի. Արմատին պաշտօնն է. 1. Բոյսը հողին վրայ կանգուն պահել. որպէս զի հովերը և անձրևները զայն զետին չի տապալեն. 2. Հողին ուռողի ծծլ և բոյսը մնուցանել.



Ստեղին մը առնենք և լու մը զիտենք մնուտ արմատին վրայ բարակ մատի պէս թելեր կը տեսնենք, ասոնք արևատամազ կը կոչուին և բոյսին ամէնէն կարեւոր մասը կը կտղմէն. Եթէ արմատի մը վրայ զտնուած արմատամազերը կտրենք, բոյսը չուտով կը մեռնի, որովհետև արմատը առանց այդ արմատամազերուն չկրնար ոնունդ ստանալ:


Այս արմատամազերը դուրսէն բարակ թելերու կը նմանին, բացց շատ բարդ ու փափուկ կտղմութիւն մը ունին. ասոնք չափազանց փոքրիկ թիջներէ (պղտիկ ծակտիկներ) կազմուած են և ճիշդ ուղունգի նման, ծծող բնաւորութիւն մը ունին. Խոշպէս արդէն տեսանք, սպունգը հեղուկները իր մէջ կը ծծէ, այս արմատամազերն ալ նոյն բանը կ'ընեն, ասոնք ալ չուրը կը ծծն և շատ նուրբ խողովակներու միջոցաւ իրենց ծծած ջուրը բոյսին զանազան մասերուն

մէջ տարածելով, անոր պէտք եղած մնունդը կուտան: Երբ անձրև գայ, որովհետև հողը ծակտիկներ ունի, անձրևի ջուրը հողին մէջ կը թափանցէ և հողին մէջ գտնուած նիւթերը իր մէջ կը լուծէ: Երբ արմատամազերը այդ ջուրը ծծն, ջուրին մէջը լուծուած նիւթերն ալ միատեղ կը ծծն և այս կերպով է որ հողին մէջ գտնուած մնունդը բոյսին զանազան մասերուն մէջ կը տարածուի:

**ԱՄՓՈՓՈԽՎ.**— 1. Արմատամազերը բոյսի մը ամենակարեւը մասը կը կազմէն. 2. Արմատամազերն են որ հողին մնունդ կը ծծն. 3. Արագէսղի բոյսերը մնունդ ստանան, պէտք է զանոնք կանոնարապէս չընեւ:

## 26. ԳԵՏՆԱԼԻՆՉՈՐԾ

Գարնան գետնախնձոր մը առնենք և զոյն իւրնաւ հողի մը վրայ դնենք. քանի մը օրէն գետնախնձորը կը ծլի ու դեղին ծիլեր կ'արձակէ. քիչ վերջը այդ ծիլերէն



կանանչ տերևներ դէպի վեր կը բարձրանան և պղտիկ արմատամիւղեր ալ խոնաւ հողին մէջ կը տարածուին:

Երբ գետնախնձորը ծիլ արձակելէ վերջ ուտել ուզենք,  
շատ անհամ պիտի գտնենք. որովհետև իր մէջը պա-  
րունակած մնունդին մէկ մասը տերեներուն և արմա-  
տին համար սպառած պիտի ըլլայ :

Շատեր կը կարծին թէ՝ գետնախնձորն ալ խնձորին,  
առնձին կամ դեղձին պէս պառող մըն է. բոլորովին կը  
սիրալին. գետնախնձորը բոյսին պառողը չէ, այլ ար-  
մատը :

Դետնախնձորը ընդհանրապէս արտերու մէջ կը մը-  
շակին. ցողունը երբ բաւական մեծնայ, կ'սկսի մանի-  
շակագոյն կամ ճերմակ ծաղիկներ բանալ, միւնոյն ա-  
տեն արմատն ալ հողին մէջ այտուցներ դուրս կուսայ:  
Երկրագործը ցողունին վարի մասը հողով լաւ մը կը  
ծածկէ, որպէսզի արել այդ այտուցները չկանանչացը-  
նէ, կանանչ այտուցները թունաւոր կ'ըլլան :

Սեպտեմբերին երբ տերեները չորնան և թափին,  
այտուցները այլևս մեծցած կըլլան և երկրագործը հողը  
փորելով զանոնք հողին դուրս կը հանէ. մէկ քանի ժամ  
բաց տեղ մը կը թողու որ չորնան, յետոյ մառանին մէջ  
կը պահէ: Այս այտուցները գետնախնձոր կը կոչուին.  
Հիրան համար լաւ մնունդ կ'ըլլան :

**Ա. Մ. ՓՈՓՈՒՄ.** — 1. Երբ գետնախնձորը խոնաւ հողին վրայ  
դնենք շուտով ծիլեր կ'արձակէ: 2. Գետնախնձորը բոյսին պառուղը չէ,  
այլ արմատը: 3. Գետնախնձորին ցողունը մանշակագոյն և ճերմակ  
ծաղիկներ կը բանայ, իսկ արմատն ալ հողին մէջ այտուցներ դուրս  
կուսայ:


## 27. ԿՈՎԸ

Որքան օգտակար ու խելօք կենդանիներ են կովի-  
րը: Առաւետուն, հազիւ արեւ ծագած, խումբ խումբ  
իրենց արօտավայրը (չայրը) կ'երթան թարժ ու կանանչ  
խոտերուն վրայ արածելու: Կովն ալ ոչխարին պէս  
չորֆոտանի կենդանի մըն է, բայց որքան կարծ և  
զօրաւոր սրունքներ ունի, իրաւամբ ալ մնիկա զօրա-  
ւոր սրունքներու պէտք ունի իր ծանր մարմինը կրելու  
համար :

Ոչխարին պէս բուրդէ վերաբիւ մը չունի վրան,  
բայց ստեներով (մազ) ծածկուած շատ թանձր մորթ մը  
ունի: Կովն ալ գլխաւն վրայ գոյգ մը եղջիւներ ունի,  
բայց իր ականջները շատ աւելի լայն և իր աչքերը  
շատ խոչոր են:

Ոտքերը կը զիտէ՞ք, ասոնք ալ ոչխարին ստքե-  
րուն պէս կծղակաւոր են. ուրեմն կովն ալ որոճացող  
կենդանի մըն է: Հիմա կ'ուզիմ ձեզի խօսիլ որոճացող  
կենդանիներուն ստամոքսին վրայ :

Որոճացող կ'ենդանի-  
ներուն ստամոքսը չորս  
մասէ բազկացած է: Ա-  
սոնք, ինչպէս արդէն  
մեր նախորդ դասին մէջ  
տեսանք, խոտը առանց  
ծամելու կը կլլեն. այդ  
խոտը կ'երթայ ստամոք-  
սին առաջին մէջ որ խղիոր (իշխանէ) կը կոչ-  
ուի. երբ քազիրթը լցուի, կենդանին կ'զգայ թէ՝ այլ  
ուի:



ևս կշտացած է և խոտերուն վրայ պառկելով կ'սկսի որոճալ: Բոլոր կլլուած խոտերը կոյտ կոյտ վկ'անցնին քաղիրթէն ստամոքսին երկրորդ մասին մէջ որ ցանց կը կոչուի և հոնկէ ալ զանոնք դարձեալ բերանը կը բերէ և կ'սկսի ետեի ակտաներով ծանր ծանր ծամել: Ծամելէ վերջնորէն կը կլլէ. կլլուած մնունդը այս ան-



գամ կ'անցնի ուղղակի թերթիկին մէջ և հոնկէ կ'անցնի ստամոքսին չորրորդ մասին մէջ որ մածանց կը կոչուի: Բոլոր որոճացող կենդանիները իրենց վերի կզակին առջևի կողմը բնաւակռայ չունին. հոն

միսը կարծրացած է

և կրնայ կէս մը ակռայի գեր կատարել: Որոճացողները թէ՛ վերի և թէ՛ վարի կզակին ետեի կողմը խոշոր տափակ ակռաներ ունին որոճալու ժամանակ իրենց մնունդը ծամելու համար:

Որքա՞ն օգտակար է կովր. մարդիկ իր մորթէն կաշի կը պատրաստեն, եղջիւրներէն և սմբակներէն կունակներ և դանակի կոթ կը շինեն. միսէն աեսակ անսակ կերակուրներ և ձմեռուան համար ապուխտ ու երշիկ կը պատրաստեն. ասոնցմէ զատ կովը ամէն օր մնդի կուտայ իր պատուական ու մննդաբար կաթը:

Կովին պատմիլը հորթ կը կոչուի, տեսած էք պատմիլ հորթներ, բնչպէ՞ս բառաշերով իրենց մօր քով կը վազին:

**Ա.Վ.ՓՈՓՈՒՄ.** — 1. Գովն ալ ոչխարին պէս որոճացող կենդանի մըն է. 2. Որոճացող կենդանիներուն ստամոքսը չորս մասէ կը բազկանայ. բաղիրթ, ցանց, Թերթիկ և մածանոց:

## 28. Կ Ա Յ Ը

Ինչ հիանալի տեսարան մը կը պարզուի ագարակին մէջ երբ իրիկունները կովեր, ոչխարներ այծեր խումբ խումբ արօտավայրէն կը վերագառնան և մէկ քանի վայրկեան բակին մէջ իրար խառնուելէ վերջ, ուղղակի իրենց տեղերը կ'երթան: Սմէնքն ալ յոդնած կ'երեան և հանգիստի պէտք ունին:

Ժիր ագարակապանուէին խոշոր ամաններ առած, այդ կենդանիներուն կը հետեի, անոնց կաթը կթելու



համար, և ահա՛, քիչ ատենէն խոշոր ամանները թարմ կաթով լցուցած կը վերագառնայ: Գիտէ՞ք թէ որքան

աննդարար է կաթը, մարդ միմիայն կաթ խմելով ալ կրնայ շատ լաւ ապրիլ, արդէն շատ մը հիւանդներ և բոլոր պղտիկ մանուկները միայն կաթով իրենց պէտք եղած մնունդը կ'առնեն: Յաճախ կաթին մէջ քիչ մը շաքար լուծելով է որ մեր առաւօտեան նախաճաշը կը ընկնք: Մայրիկը կաթով, շաքորով և բրինձով համեղ կաթնապուր կը պատրաստէ, ո՛վ չսիրեր կաթը:

Կաթ տուող շատ կինդանիներ կան, բայց մենք միայն կովէն, այծէն ու ոչխարէն կթուած կաթն է որ կը գործածենք: Մեզի կաթ տուող կինդանիները պէտք է առողջ ըլլան, եթէ հիւանդ կինդանիի մը կաթը խմենք, մենք ալ շուտով կը հիւանդանանք: Կաթը խմելէ առաջ պէտք է զայն լաւ մը եռացնել, հում կաթը զնասկար է:

Կաթը երկար ատեն չ'կրնար մնալ, շուտով կը թըթուի և թթուած կաթը վնասակար է առողջութեան: Սգարակապանուհին թարմ կաթը կիրարով ո՛ը թթուեցնելով մածուն կը պատրաստէ: Տեսնե՞նք թէ՝ մածունը ինչպէ՞ս կը պատրաստէ:

Կաթը լաւ մը եռացնելէ վերջ, կը թողու որ բաւական պաղի, տին ատեն կաթին երեսը սերի նման խաւ մը կը ծեանայ, այդ խաւը կամաց մը վերցնելով կաթին մէջ զգալով քիչ մը մածունի մակարդ կը ձգէ և ամանին չորս կողմը լաւ մը կը ծածկէ: Երեք, չորս ժամ վերջ երբ ամանին բերանը բանայ, կը տեսնէ որ կաթը մածունի փոխուած է: Մածունը շատ մննդարար ու զովացուցիչ է:

**Ա.Ս.ՓՈՓՈՒՄ.**— 1. Կաթը օգտակար մնունք մըն է: 2. Կովը, ոչխարը և այծը մեջի կաթ կուտան. 3. Մեզի կաթ տուող կինդանիները պէտք է առողջ ըլլան. 4. Կաթէն կը պատրաստեն մածուն, կարագ, պանիր, սեր, կաթնապուր ելնի:

## 29. ԿԱՐԱԳ

Զուրով լիցուն սա գաւաթին մէջ, կառը մը կարագ ձղնաք. կարագի կտորը անմիջապէս ջուրին երեսը կ'եւէ, հիւան ջանանք զգալով մը զայն գաւաթին յատակվել է, կարագը զարձեալ ջուրին երեսը կ'ելլէ: Այս փորձը ձեթավ ալ ընենք: Քանի մը կաթիլ ձեմ մավինք ջուրին մէջ կը տեսնէք ինչ որ կարագին պատահացաւ ունը ձեթին ուղ պատահի, ձեթին կաթիներն ալ չուրին երեսը կ'ելլին:

Ռուբեմ կարաղը, ձեթր և մէկ խօսքով բոյրով իւղոս մարմինները, երբ ջուրին մէջ խառնել ուզենք, անոնք միշտ ջուրին երեսը կ'ելլին, ասկէ կը հետեցնենք թէ: Իւղոս մարմինները ջուրին թեմին են: Կարագն ալ կաթէն թեթի ըլլարուն կաթին երեսը կ'ելլէ: Ազարաւ կապանուհին իր եթած կաթը, մինչի առաւօտ ամաններու ուջ կը թողու: Կաթին իւղոս մասը, կաթին վրայ կը հաւաքուի և հան դէղնորակ խօս: Մը կը կադրէ, ասմիւր կաթին սերն է: Ազորովկապանուհին իրնատքով աղդ սերը կաթին երեսէն կը հուտքէ և անով կարագ կը պատրաստէ: Կարագը միայն սերին չէ որ կը պատրաստեն շրտ անդամ մածունով ալ կարագ երնան պատրաստել:

Եկէք աղարակապանուհին քով երթանք և տեսնենք թէ: անիկա ինչպէս կը պատրաստէ կարագը:

Ահաւատիկ կին մը որ սերը, ծփոցի մը մէջ իցուցած, փացտէ տուով մը անընդհատ կը ծիծէ:

Ուրիշ մը սերը տուկառի մը մէջ լիցուցած և և եր-

կու յինարաններու վրայ կրթնցուցած, շարունակ զայն  
կը դարձնէ:



Երրորդ մ'ալ սերը տիկի մը մէջ լեցուցած է և  
զայն բարձր տեղէ մը կախելով, ժամերով, ասդին ան-  
գին կը շարժէ:

Կը տեսնէք թէ կարագ պատրաստելու զանազան  
ձևեր կան, ահա այս մեր յիշած ձեերով է որ սերը  
կամ մածունը շարժման մէջ կը զնեն, երբ այս զոր-  
ծողութիւնը փերչանայ, ամանները կը բանան և երեսը  
հաւաքուած մասը որ կարագն է, հաւաքելով ծովու  
կը հանեն:

Թարմ կարագը երկար ատեն չ'զիմանար, շուտով  
կը ծթոփ այսինքն լեզ', համ մը և ծանր հատ մը  
կ'ըստանայ. ասոր առաջքը առնելու համար, կարագը  
բարակ աղով մը կ'աղեն, և տիկերու կամ բարեկներու  
մէջ զնելով, զով տեղեր կը պահեն, ձմեռը գործածելու  
համար:

Երբեմն ալ կարագը թեթև կրակի մը վրայ կը հա-  
լեցնեն, հալած կարագն ալ կրնայ երկար ատեն պահ-  
ուիլ:


**Ա.Մ.Գ.Ա.Փ.ՈՒ.Խ.Մ.** — 1. Խւզու մարմինները չուրին թեթև ըլ-  
լալով, չորին երեսը կը հաւարուին 2. Կարագը կաթին իւղն է. 3.  
Կարագը կը պատրաստեն, սերէն կամ մածունէն. 4. Կարագը երկար  
ատեն պահելու համար, պէտք է զայն աղել կամ հալեցնել:

### 30. ՊԱՆԻՐ

Բնաւ հարցուցած էք, ձեր մարմիկն թէ, այն հա-  
մեղ պանիրը որով զուր  
ձեր առաւտուեան նախա  
ձաշը կ'ընէք ի՞նչ բանէ  
կը շնուի:

Պանիրն ալ մածունին  
և կարագին պէս կաթէն  
կը պատրաստեն: Ագարակալպանուհին թայու կաթն ու  
մէջ քիչ մը մակրող (մայո) կը թափէ Հանիրի մակրողը  
տեսակ մը հեղուկ է որ հօրթերու սաստոքուն կը հա-  
նեն: Մակարող կաթին մէջ ձգուելի մէկ քանի ժամ վերջ  
կաթը հետզհետէ սպիտակ ու թանձր կտորներու կը վե-  
րածուի, այդ թանձր կտորները զատելով, զոդ մը լայն  
տախտակներու մէջտուը կը ճնշն և այս կերպով անոնց  
մէջը մնացած ջուրը կը հանեն, այս զործովաթենէն  
վերջ, պանիրը արգէն պատրաստ է, զայն բարակ աղով  
կ'աղեն կամ աղի ջուրին մէջ կը զնեն:

Շատ անգամ, պանիրը փոխանակ զուտ կաթէ պատ-  
րաստելու, սերը առնուած կաթէն կը պատրաստեն,  
այս վերջինը խւզու և մնացարար չ'ըլլար: Պանիրի շատ



տեսակներ կան . սովորաբար մեր գործածածներն են ձերմակ պանիրը , դաշարը , հողանտականը ևայն :

**ԱՄՓՈՓՈԽՄ.** — 1. Կաթին մէջ մակարդ թափելով , պանիրը կը պատրաստեն . 2. Պանրի մակարդը , հորթերու ստամոքսէն կը հանեն . 3. Պանիրը կարեռ անունդ մ'է :

### 31. ԲՈՅԵՐՈՒ ՑՈՂՈՒՆԸ

Բոյերու վրայ աւելի լաւ տեղեկութիւններ քաղերու համար , եկէ՛ք այսօր սա մօտակայ պարտէզը երթանք : Մեր մինչև հիմա առած դասերէն կը միշէք արդէն որ , ցողունը բոյսին այն մասն է որ հողին երեսէն դէպի վեր կը բարձրանայ , աւելի օդ և լոյս գտնելու համար :



Դիտեցէք ձեր շուրջը , բոյսերուն ցողունները իրարութիւնաւ չեն նմանիր , ծառերը որովհետեւ բազմամեայ են ,

շատ գիմացկուն ու կարծր փայտային ցողուն մը ունին որ բուն կը կոչուի : Անդին թուփերը կարծես մէկ արմատէ ելած , իրարու շատ մօտիկ բարակ ցողուններ ունին , բայց ջշափեցէ՛ք անոնք ալ մեծ ծառերուն բունքներուն պէս կարծր և փայտային են պատճեն ուժամատ :

Լուրիան միամեայ բոյս

մըն է . բայց որքան կակուղ է իր ցողունը , ճիշտ խոտի կը նմանի , պարտիզպանը



երկայն գաւազաններ տնկած է այդ տունկերուն քով որպէս զի ցողուն . ները այդ գաւազաններուն փաթթուելով վեր բարձրանան . Այս տեսակ ցողուններուն կ'ըսենք փարթուող ցողուն . ներ , իսկ ասոնց տակ իրրե յենարան դրուած գաւազանները նեցուկ կը կոչնք :

Տեսէ՛ք պարտիզպանը որթատունկին ալ քովիք նեցուկ մը տնկած է . արդեօք աս ալ փաթթուող ցողուն մը ունի :

Եկէ՛ք զիտենք , Ցողունին վրայ տեղ

տեղ ոլորուն ընձիւղներ (Փիլիք) կան. ահա այս ընձիւղներն են որ նկցուկին վրայ կը փաթթուին և ոչ թէ ցողունը, այս վերջնը առանց փաթթուելու ուղղակի վեր կը մազլցի. Այս տեսակ ցող ունեն երուն սարբեր անուն մը կուտանք. ասոնց մազլցող ցողուն կը ըսենք:

Ելակենին քանի մեծնաց, հետզհնտէ հողին վրայ նուրբ ցողուններ կ'արձակէ, այս ցողունները շառաւիղ կը կոչուին: Կը տիսնէք թէ ինչպէս շառաւիղներըն ալ տերեներ և նոր նոր ճիւղեր արձակած են: Փորձնէք շառաւիղներէն մէ կը վերցնել, անիկա ճիւղերուն տեսին հողին մէջ արմատներ արձակած է և վեր չելլեր, Այս տեսակ տուն կերը կը կոչուին սուրսկուն տունկեր:

Անտառխին ցողունը բոլորովին տարբեր է, առոք արմատը հողին մէջ շատ մը ճիւղեր կ'արձակէ որոնց վրայ պառակներ կը կազ ուին, այդ պառակներէն է որ կը հասկանք անոնց ցողաւն ըլլալը. վակ տրմատը երբէք պառակ չ'ունենար: Հողին մէջ արձակուող այս տեսակ ցողուններուն, ասորեւկրեայցողուններ կը ըսենք:




### 32. ՏԵՐԵՒԾ

Թոշուններուն անուշ երգերուն հետ ծառերուն ու թուփերուն տերեւ բանակն է որ մեզի գարնան գեղեցիկ եղանակին վերադարձը կ'աւետէ: Տերենները որքա՞ն օգտակար են. մէկ կողմէն անոնք պառազները իրենց թերթերուն տակ կը պաշտպանեն, միւս կողմէն ազուրը ու գովաշունչ հովանի մը կը տարածեն իրենց ծածկած գետիններուն վրայ:

Զմիութեայ սաւատիկ ցուբտերէն վերջ, երբ ներսի բանտարկուած կեանքէն տեսակ մը ձանձրացած կ'ըզգանք. գարնան նոր ծող ու թարժ տերեններն են որ մեզի բնութեան ծոցը կը հրաւիրէն, ուր մենք ուրախութեամբ կը վերադառնանք բնութեան բարիքները վայելլու և անոր բիւր գանձերն ու գեղեցկութիւնները ճանչնալու:

Այսօրուայ մեր դասին համար ձեզի բերած եմ խրնձորենիի սալորենիի և ուրիշ զանտզան ծառերէ քաղուած սու տերեններու խոչը փունջը. սու փունջէն տերեւ մը կ'առնեմ. տեսէք ասիկա երկու մասէ բազկացած է. լայն կանանչ մասը սկառառակ կը կոչուի և անոր տակ գտնուած պատիկ կոթը որ տերեւ ճիւղին կը կոչուի:

Սկառառակին երկու երեսները նոյնու չեն, մէկ երեսը



փայլուն գայն մը ունի, ազորկ է և միշտ վէպի վեր կը  
նայի, ասիկա վերի երես ըսուածն է, իսկ միւս երեսը  
որ վարի երես կը կոչուի, անոզորկ ու անփայլ է միշտ  
վէպի վար կը նայի:



Տերեկին վարի երեսը դժունք : Կոթու-  
մէն ելած անհամար ձիւղեր կան, որոնք  
սկաւառակին մէջ տարածուած են, ա-  
սանք տերեկին երակներն են, որ կոթունէն  
ելած անուններ տերեկին մէջ կը բաժնեն:


Երբ պարզ տէքերով տերեւը դիմենք,  
տերեւին վրայ եզած ծակտիկները չենք  
կրնար աւանել, բայց պէտք է գիտ-  
նանք թէ տերեւին սկառառակին վրայ անվիւ փոքր  
ծակեր կան այս ծակտիկներին է որ օղը ներս կը  
մանե

Տեսանք արդին որ, բայց արթատամազերը հոգին  
կը ծծեն հնողուկ սպառագ մը որ աւիշ կը կազուի. աւիշը  
արթատին գէպի ցաղըն և ցողանմէն գէպի ճիւղերը և  
տիրեհները կը բարձրանայ. Տերենելուն ծակտէկներին  
ներս մտած օղը, աւրչին մէջ կը մտնէ և այն սովորին է  
որ աւիշը օգտակար կրթաց բային:

**ԱՅՍՔՓՈՒՐԻՎ. —** 1. Տերեւը երկու մասէ կը բալիսն ոյ, սկա-  
ռառակ և կոթուն, 2. Սկառառակից երկու երես ունի, վերի երես և  
վարի երես, 3. Սկառառակին մէջ կան շատ մը երանիներ, այս վե-  
չինները աւիշը տերեւին մէջ կը տարածեն. 4. Սկառառակին վարի ե-  
րեսին գրայ անհամար ժա՛տիցներ կան, ասոնցմէ է որ ողը բոյսին  
մէջ կը մանէ; 5. Երբ ողը աւիշին միանայ, այն ատեն է որ աւիշը  
բոյսին օգտակար կլլաց:

33. ԱՐՏ ՏԵՐԵՒՆԵՐԸ ԻՐԻ ԲԱՆՁԱՐԵԼԵՆ  
ԿԸ ԳՈՐԾԱԾՈՒԻՆ

կան չատ մը բոյսեր որոնք պարտիզանը բանջա-  
րանոց կոչուած պարաէզի մը մէջ կը մշակէ, միայն  
պնտոց տեղենաերուն համար: Այս կարգի սպասերէն ամէշ-  
նէն գլխաւորն է կաղալթը (լահանա), որուն ձերմակ



լայն տերևները իրարու վրայ վամթուելով խոչը զբ-  
լուխ մը կը կաղմին։ Տակաւին ծաղիկ չբացած պար-  
տիզամբ զայն կը քաղէ, որովհետեւ կմէ քիչ մը ուշ  
քաղէ, կաղամբին տերեները կարծրացած և ցրուած  
կըլլան և իբենց համը բոլորովին կորսուած կ'ըլլայ։  
Պարտիզամբ, բանջարանոցին մէկնանկիւնին մէջ այս

տունիկերէն մաս մը կը թողաւ որպէսզի ծաղիկ բանան  
և հունա կազմեն :

Ծովինը (ռպանագ) կանանչ տերեններով բանջարե-  
զէն մըն է . ճմեռը անոնցմով տեսակ տեսակ կերակուր-  
ներ կը պատրաստենք :

Դրաը (բրասա) սոխին կը նմանի , երկայն տերեննե-  
րով բանջարեղէն մէկ և ձմեռ ատեն կ'ըլլայ :

Հազարը (մառուլ) լայն տերեններով բանջարեղէն մըն  
է , խոկ եղերդը (բատիքիա) երկայն նեղ տերեններ ունի .  
ասոնցմով աղյան , երրեմն ալ կերակուր կինանք պատ-  
րաստել :

Կոտեմը (թէք' օթու) , կարօսը (քէրէվիզ) և ազատե-  
ղը (մաղտանոս) պարտիզանը ջրու տեղեր կը մշակէ .  
ասոնց տերենները կը գործածուին կերակուրները համե-  
մելու համար :

Մարդիկին (թէֆնէ) մշտադալար թուփ մըն է . շատ  
անդամ ասոր տերենները իրենց անուշ հոտին համար  
իրրեն համեմ կը գործածուին :

Անանուիր (նանէ) և ծորրինը (զաթրին) շատ ա-  
նուշտու բոյսեր են . ասոնց ալ տերենները կը չորհնեն ,  
կը փոլեն և իբր համեմ կերակուրներու մէջ իր գոր-  
ծածեն :

Ոյս զատէն ալ շտո մը բանջարեղէններու . գործա-  
ծելու կերպը և անոնց հայերէն անունները սորվեցանք .  
Հանանք այդ հայերէն բառերը միշտ գործածել :



### 34. ՓԱՅՏԸԸ

Այսօր ամէնքս ալ մեր կեսօրուան ճաշը միաժեղ ա-  
ռած , մօտակայ անտառը երթանք : Արքան զուարձալի  
ու հետաքրքրական է անտառին մէջ ուսումնասիրական  
պտոյս մը կատարելը :

Կը մտնենք անտառը , կը քալենք , կը քալենք ու  
վերջը չի գար , չսփազանց լնդարձակ է . խոչը ու  
բարձրահասատկ ծառեր , հոն , իրարու քովի բուսած  
իրենց խիտ առ խիտ ճիշդերով ու տերեններով երկինքը  
մեր աշքերէն կը ծածկեն և ծածերու 'այս սեծ բաղ-  
մութիւնը չ'ձգեր , որ հանգիստ մեր ճամբան շարունա-  
կինք : Դիւբին չէ անտառին մէջէն անցնիլը :

Եկէք սննդարին վարի ծայրը երթանք : Շատ մը



փայտահարներ մէկ մէկ սուր կացին ու սղոց առած ,  
փայտահարներ մէկ մէկ սուր կացին ու սղոց առած ,

Փայտահարին աշխատանքը և անիկա որքա՞ն շատ քրտինք կը թափէ իր օրապահիկը հանելու համար :

Փայտահարը նախ սղոցով ծառերու բունին վարի կողմէն կը սղոցէ և ահազին ծառերը վար կը տապալէ և կացին մը առած կ'սկսի ծառերուն ճիւղերը բունչն կարել հանել, այս ճիւղերը վառելու համար կը դորձածուին :

Բայց, ծառին ամէնչն արժէ քաւոր մասը բունն է. փայտահարը նախ բունին վրայի կեղելը կը հանէ, յետոյ կացինով զայն կը տաչէ և անոր քառանկիւն ձեւ մը կուտոյ եթէ բունը չատ հաստ չէ, անկէ տուներու



գերան, նաևերու կամ կը չիւն։ իսկ եթէ բաւական լոյն է, զործաւորներ զայն երկայնութեանը կը սղոցն և անկէ լոյն տախտակներ կը պատրաստն :

Այս տախտակներով է որ առաջագործը տախտակամածներ, ձեղուններ, գրատախտակներ, գրասեղաններ,

ներ, աթոռներ, սեղաններ և վերջապէս շնուրթեանց մէջ գործածուած զանազան տեսակ տախտակներ կը պատրաստէ :

**Ա.Մ.ՓՈՓՈԽԱՄ.** — 1. Ծառին ամէնչն արժէ քաւոր մասը բունն է, 2. Ծառին բունը սղոցելով տախտակ կը պատրաստեն. 3. Տախտակներով, գրատախտակներ, գրասեղաններ, աթոռներ և շատ մը ուրիշ բաններ կը շնեն :

### 35. ՓՍՅՑԱՌՈՒԿԻ

Եատ քիչ տեսարաններ տղաֆներու ամնքան համայնք կը պատճառեն, որքան փայտածուխի պատրաստութեան ձեր՝ ձիւդ ասոր համար է որ այս կէսորէ մեր դասերը քիչ մը կանուխին աւարտելով անվերջ մեր դասերը քիչ մը կանուխին աւարտելով անտառ պիտի երթանք, հոն մօտէն տեսնելու ածուխի պատրաստութեան եղանակը:



Կը տեսնէ՞ք, ածխագործը անտառէն փայտերը կը բած կը բերէ սա՛ մեր տեսած ընդարձակ զետնին վրայ բուծ կը շարէ, յետոյ ասոնց վրայ կարգ մը ևս քովէ քով կը շարէ, յետոյ ուրիշ կարգ մը և այսպէս կը շարէ. յետոյ ուրիշ կարգ մը և այսպէս կը շարէ. յետոյ ուրիշ կարգ մը և այսպէս մինչև որ խոչոր փայտակոյտ մը կազմուի. այս նակէ մինչև որ խոչոր փայտակոյտ մը կազմուի.

գործողութիւնը լնելու ատեն ածխագործը չմոռնար փայտակոյտին մէջտեղէն բացուածք մը ծգելու:

Երբ դէզը վերջանայ, վրան հողով կը ծածկէ և հոզին վրայ շատ մը ծակեր կը բանայ ու մէջտեղի խոշոր բացուածքէն փառած փայտեր ներս կը նետէ. այն ատեն դէզին մէջ շարդւած փայտերը կ'ակօխն կամաց կամաց փառիլ և մուխն ալ մէջտեղի բացուածքէն դուրս կ'ալէ:

Բաւական օրեր փայտերու դէզը այսպէս զանդադ կերպով վառելէ վերջ, մուխը կը դադրի և ածխագործը կը հասկնայ թէ փայտերը զբակ եղած են, ուստի քովի ծակերը կը դոցէ. այն ատեն կրտակ կտրած փայտերը կը սկսան ու կը մարին, քանի մը օր վերջ հողերը վար կանէ. դէզը կ'աւրէ և կը թողու որ ածուխները պազին:

Խանձածուխները (մարսըգ) կը զատէ և ածուխներն ալ պարկերու մէջ լիցնելով, քաղաք կը տանի յաճախորդներու և ածխագաճառներու ծախելու համար:

Ասիերու գիւղին ու մաքուր աշխատութիւն մը չէ թէւ, բայց որքան օգտակար ու կարեոր է մեզ ամէնուս համար քանի որ առանց ածուխի ոչ մեր տուները կ'ընանք տաքցնել ոչ ալ մեր կերակուրները կը նախնք եփել: Ածուխը զեռ ուրիշ շատ մը գործածութիւններ ունի, որոնք հետզհետէ պիտի սորզինք:

Այսօր այս զաօք վերջացնելէ առաջ, գովենք ածխողործին քրտնաջան աշխատութիւնը. մարգկային մեծ ընտանիքին մէջ, ածխագործը և անոր պէս ծանր ու դժուար գործերու մէջ աշխատող բանուորները, պէտք է շատ յարգելի տեղ մը ունենան, որպիսիս անոնք են որ մեզի կ'ուտան կեանքի անհրաժեշտութիւնները և պարկեցաւ աշխատութեան ազնիւ ու զեղեցիկ օրինակը:

**Ա.Մ.ՓՈՓՈԽՄ.** — 1. Ածխագործը փայտերը իրարու քով շարելով, փայտակոյտ մը կը կազմէ: 2. Երբ դէզը վերջանայ վրան նողօվ կը ծածկէ, միայն մէջտեղէն բացուածք մը կը գտէ: 3. Դէզը բաւական օրեր վառելէ վերջը փայտերը ածուխ կ'ըլլան: 4. Ածուխով մեր կերակուրները կ'եփենք և մեր տունները կը տաքցնենք:

### 36. Ս Ա Ղ Ի Կ Ը

#### Սաղիկները բու-

սական աշխարհի ա-  
մէնէն զեղեցիկ գան-  
ձերն են, զրկեթէ ա-  
մէն մարդ ծաղիկ-  
ները կը սիրէ:

Եթէ գարն ան  
պարտէզ կամ այգի  
իջնենք, ծառերէն,  
առւնկերէն ու ուրիշ  
ամէն բանէ աւելի  
գոյնզգոյն ծաղիկնե-  
րու փայլուն ու սի-  
սիրուն տեսքն է որ  
մեր աչքերը կը հը-  
րապուրէ և զարձ-  
եալ անոնց անուշ  
բոյրն է որ մեզի ան-  
վերջ հաճոյք ու  
բերկանք կը պատ-

ճառէ:

**Սաղիկները** որքան իրենց զբսերևոյթով, փայլուն



ու հրապուրիչ են, նոյնքան ալ իրենց բնական կազմութիւնը հետաքրքրական է :

Ծաղիկներն են որ բոյսին հունտը կը կազմեն և առանց հունտի կրնանք միթէ ամէն տարի նոր տունկեր ունենալ :

Առնենք սա ծաղիկը և քիչ մը քննենք, կը տեսնէք թէ՝ ասիկա կազմուած է զանազան թերթիկներէ որոնք տերւի ձև ունին, եթէ այդ թերթիկները բռնեմ, անոնք շուտով կը թառամին, ծաղիկի թերթիկները չափազանց նուրբ կազմութիւն մը ունին:

Տերեները միշտ կրնաչափոյն են իսկ թերթիկները, գեղին, կարսիր, կապոյտ, վարդագոյն, ճերմակ և զեռ շառ մը ուրիշ զոյներով կրնան ըլլալ: Ծաղիկի թերթերուն անրողջութիւնը պատի կը կոչուի: Պատկը երկար չափորիք, շուտով կը թառամի և կը թափի: Մենք ալ մեր ձեռքին մէջ ունեցած ծաղիկին պատկը փեթթենք հանենք. Բնացած երկայն թելերը առէններն են, ասոնց

իւրաքանչիւրին ծայրը գեղին փոքր ուր կոյ որ փոլեն կը կոչուի:

Հիմա առէջները բոլորն ալ փրցնենք հսկնենք. մէջտեղը մը նացած կրորիկ գունտը որ փոքրիկ տուփի մը ձև ունի, ձուա-

րան կ'ըստի ասկա իր մէջը շատ մը ձութիւներ կը պարունակէ: Երբ ծաղիկի մը պըսակը թառամի և չորնարով իյնայ, փոլէն փոշին ձուարանին վրայ կը թափի և զայն կը հսկունցնէ, ձուարանը կը մեծնայ, պըստովի կը փսխուի և մէջի ձութիւներն ալ հունական:



**Ա.Ա.ՓՈՓՈԽԱՐ.**— 1. Ծաղիկները կը բաղկանան զունաւոր թերթերէ, որոնց ամբողջութիւնը պակ կը կոչուի: 2. Պատկին ներս կը զանուին առէջները որոց ծայրը կայ փոլէն բուռած փոշին: 3. Ծաղիկն նիշտ մէջտեղը կը զանուի սերմափակը որ շատ մը ձութիւնը կը պարունակէ: 4. Ծաղիկներուն պաշտօնն է հունտ կազմել որնցմէ յառաջ կուգան նոր տունկեր:

### 37. ՍԵՂՈՒԵՒ ՄԵՂՐ

Ամէն անգամ որ ծաղիկներ քաղելու համար զաշտ կ'երթանք, ճանճէն աւելի մեծ զեղնորակ գոյնով միջամաներ կը տեսնենք, որոնք բզզիւններով ծաղիկ ծաղիկ կը թոշտին և կարծես բան մը կը փնտռեն. ասոնք զորաւոր մեղուներ են. ասոնցմէ ոմանք իրենց պատիկ ոտքերով, ծաղիկներու վրայ գտնուած փոլէն փոշին կը հաւաքին և ոմանք ալ իրենց բերանով ծաղիկներու մէջէն շաքարոս հիւթերը կը ծծեն և անոնցմով մեղր կը շինեն. ասոնք բոլորն ալ իրենց հսկաբանները փերակ կը տանին:

Փեթակը յարդէ շինուած երկայն կողով մըն է որ հսկաբանոր մեղուներ կը բնակին: Փեթակին մէջ շատ մը հստաքրքրական բաներ կը տեսնենք. մեղուներէն ունանք, իրենց մասրիկ ոտքերով փոլէնը մեղրաժոմի վերածելով, վեթակին մէջ յարկ յարկ կը չորեն: Ուրիշներ ալ այդ մեղրաժոմի յարկերուն մէջ ձակեր կը բանան, որոնք քիջ կը կոչուին. իսկ անդին կարգ մը ուրիշ գործաւոր մեղուներ ալ: Իրենց բերանով անընդհատ մեղր կը բերեն և այդ բջիջներուն մէջ կը լիցնեն:

Այս մեղրով լիցուած մեղրամուխ բջիջները բոլորը  
միատեղ խորհիս կը կոչուին: Աւրիշ մեղուներ ալ իւ-



Արու մեզու թագուհի մեզու Գործաւու մեզու

բենց բեռը պարպելէ վերջ ուրախ զուարի բզզաւով  
դարձեալ ծաղիկներուն կոզմը կը վաղեն:



Փեթակին մօտ երկար ատեն կինալլ անխոռնեմութիւնն  
է, որովհետեւ, մեղուները մեզի թշնամի կարծելով մեր  
վրայ կը յարձակին և իրենց սուր խայրոցներով մեզի  
կը խայթեն:

Մեր տեսած գործաւոր մեղուներէն զատ կայ խոշոր  
մեզու մը որ քազուի մեզու կը կոչուի, ասսիւա պա-  
րապ բջիջներու մէջ հաւկիթ կ'ածէ և յետոյ անոնցմէ  
ալ պղտիկ ձագեր դուրս կ'ելլեն:

Գործաւոր մեղուներէն և թագուհի մեղուէն զատ  
կան արտ մեղրամուխը, որոնք բնաւ չեն աշխատիր,  
առատիկ ծոյլ են Գործաւոր մեղուները ամրան վերջները

արու մեղուները կը մետցնեն, որպէս զի իրենց զիզած  
մեղրը անոնք չ'ուտին:

Երբ աշունը գայ, ազարակաղանը ծուխով մը մե-  
ղուները փեթակին կը հեռացնէ և առանց առանակ



կորսնցներու փեթակիը կը շրջէ և խոշոր զանակով մը  
խորիսիները կը հանէ: Խորիսիները զուրս հանելէ ան-  
միջապէս վերջ փեթակիը տոտաջուան պէս իր տեղը կը  
զետեղէ:

Խորիսիները փեթակին հանելէ վերջ, զանոնք մա-  
ղերու մէջ կը զնէ և արևուն զիմացը կը ձգէ: մեղրը  
տաքէն կը հալի և մաղին ծակտիկներուն մէջէն մաղին  
պղուած այսանին մէջ կը հաւաքուի և այս կեր-  
տակ զրուած այսանին մէջ կը հաւաքուի և այս կեր-

տուի մեղրն ու մեղրամուխը իրարմէ կը գաւառւին:

Մեղրը մեղուներուն ձմեռուան պաշարն է, բայց

հազիւ թէ ցուրտերը կ'սկսին, խեղճ միջատները կը

թմրին : Մեղրը համեզ սնունգ մըն է , շատ անգամ մեղրի անուշեղբներ կը պատրաստենք . իսկ մեղրաւ մոռով մոռեր և մոռլաթեր կը շնուրին :

**Ա.Մ.ՓՈՓՈՒՅ.՝** 1. Մեղոները խումբով փեթակին մէջ կ'ապրին : 2. Երեք տեսակ մեղու կայ Թագուհի մեղու , զործաւոր մեղու և արու մեղու : 3. Թագուհի մեղուն հաւկիթ կ'ածէ , զործաւոր մեղոները մեղրի մեղրամու կը շնուն իսկ արու մեղուները ծոյլ ծոյլ կը նստին :

### 38. ԱՐԱՋԳԱԿԱՆ ԲՍԵԼՈՎ Ի՞ՆՉ ԿԸ ՀԱՅԿԱՆՔ

Զեռքու քառչափ (զատափիկ) կտոր մը ունի : Երկու ծայրերէն բոնած կը քաշեմ , որքան որ քաշեմ քառչափն կ'երկարի . կ'զինը երկարեցաւ : Հիմա քսուչուին մէկ ծայրէն թող կուտամ , ոյդ ծայրը ևտ կը փախչի : Քառչուն հիմա իր առաջուան երկարութիւնը ստուցաւ :

Ուրիմն եթէ քառչուին երկու ծայրերէն քաշենք կ'երկարի . իսկ եթէ թող տանք , իր առաջուան ձեր կ'առնէ . եթէ նոյնը փորձենք լամի և ֆլանէլի կտորներով , միենոյն բանը պիտի պատահի . եթէ լամի և կամ ֆլանէլի կտորով մը ծայրերը քաշենք լամը կ'բանէլը կ'երկարին , իսկ եթէ ծայրերը թող տանք անոնք իրենց սովորական ձեր կը զերստանան : Քառչուին , լամի և ֆլանէլի կտորներուն համար կ'ըսենք թէ առաձգական սարմիններ են , որովհետեւ եթէ քաշնք կ'երկարին իսկ եթէ թող տանք կը քաշուին :

Եղէգի կտոր մը առնենք և զայն ծռելով անոր երկու ծայրերը իրարու միացնենք . հիմա թող տանք . եղէգը առաջուան պէս կը շտկուի . և զէ զն տը առաձգական մարմին մըն է :

Սպունզի և թար հացի կտորներ առնենք և մեր ձեռքերուն մէջ նսկիցնենք . երբ առնենք սեղմենք կը պղտիկնան բայց երբ թող տանք , առաջուան չափ կը մնձնան : Սպունզն ու թարմ հացը նմանապէս առաձգական մարմիններ են :


Խից մը առնենք և փորձենք զայն շիշի մը նեղ բերնէն մտյնել . թէ խիցը լայն է , բայց ճաշուելով կը պղտիկնայ և չին նեղ բերնէն ներս կը մտնէ . հիմա քաշենք դուրս հանենք , որքան մեծաւ և միշտ առաջուան ձեր առաւ : Հակէ թէ խիցն ալ առաջգական մարմին մըն է :

**Ա.Մ.ՓՈՓՈՒՅ.՝** 1. Քառչուն , ֆլանէլը , լամի կտորը , սովոնզը , թարմ հացը , եղէգը , խիցը առաձգական մարմիններ են : 2. Առաձգական կ'ըստին այն մարմինները որոնք քաշելով , ծռելով կամ նշելով իրենց բանկան ձեր կը կրամնեն և յնտեղ երբ աղաս ձըզուին , դարձեալ իրենց տառչուան չափն ու ձեր կ'բաստան :



### 39. Թ Ա Ւ Ղ Թ Ը

Համ անգամ կը տհանինք մորդիկ, որոնք փողոցները նետուած քուրչի կտօրները կը հաւաքեն և կամ տուներէն հին հագուստներ կը զնեն, առոնք այդ ցընցութները կը տանին կը ծախին թուղթի գործարանամիբաջ որ այդ քուրջերով կը պատրաստէ մեր զիրքերուն, տեսրակներուն, պատկերներուն թուղթիկներուն և լի թուղթերը :




Հիմա տեսնեք թէ՝ ինչպէս այդ աղտոտած, կնյած ցնցութներէն մարդիկ այնքան մաքուր և փայտուն թուղթեր պատրաստել կը յաջողին:

Գործարները այդ ցնցութները կ'առնեն, կը լուան, կոճակները կը հանեն և զանոնք կը ձգեն կիրի ջուրով լեցուն խոշոր աւագանի մը մէջ, կիրի ջուրը ցնցութ-

ներուն գոյնք կ'առնէ և զանոնք կը փառեցնէ. փառած քուրջերը կրկին անգամ կը լուան որպէսզի մէջը մնա ցած կիրի ջուրը գուրս ելլէ և յետոյ մասնաւոր մեջնայով մը զանոնք կը պատրաստեն ու կը լեցնեն աւելի խոշոր աւագանի մը մէջ, ուր դաշնող մասնաւոր զլան մը քուրջերը հայոի կը վերածէ:

Գիտէ՞ք, մայրիկը կարկանդակ մնելու համար խըլ մորը սեղանին վրայ կը զնէ և պզտիկ զլանով (օգլովը) մը խմորի կտօրը խոշոր թերթի մը կը վերածէ, թուղթի թերթերն ալ այս կերպով կը պատրաստուին:



Ցնցութներէ պատրաստուած հայոին մէջ քիչ մը փայտի սպացուկ կը զնեն, յետոյ այս հայոը թուղթի մեքենային կը յանձնեն: Թուղթի մեքենան կազմուած է շատ մը քովէ քով շարուած մեծ ու փոքր զաների, է շատ մը քովէ քով շարուած մեծ ու փոքր զաների, որոնք շարունակ կը զանան և հայոը թերթերու կը որոնք շարունակ կը զանան և հայոը թերթերու կը վերածէն. վերջին կարգին վրայ շարուած տաք զլան-

Ներ թերթերը չորցընելով մեքենայէն դուրս կը հա-  
նմաւ և յլ ևս թուղթը պատրաստուած է, գործաւորները  
այդ թուղթի թերթերը կը ծալին, կը ծրաբեն և ծա-  
խու կը հանեն: Խսկ գունաւոր թուղթ ունենալու հա-  
մար, հայսը տակաւին թուղթի մեքենային չը յանձնած  
զայն կը ներկեն:

- Ա.ՄՓՈՓՈՒՅ. —**
1. Թուղթը կը պատրաստեն ցնցոտիներէ.
  2. Ցնցոտիները նախ հայսի կը վերածեն, յետոյ Թուղթի մեքենային  
կը յանձնեն: 3. Թուղթի մեքենան կազմուած է զլաններէ, որոնք կը  
դառնան և հայսը թերթերու կը վերածեն: 4. Գունաւոր Առողջերու  
համար կը զործածեն գունաւոր հայս:

Գ Գ Գ Բ



Վ/III

Տ Ե Հ Ա

10  
177  
կազմ Մարտին

կազմ Մարտին  
կազմ

2015



